Ե. 2223 | 1892 ՀՈԿՏԵՄԲԵՐ 18—19 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԻՍԻ | 1310 ԲԼԻՊԻ ԻՎ ԱԽԻՐ | ՍԼԲԻՉԻՆՃԻ ՍԻՆԻ

20 ԲԱՐԱ

ՃԵՐԻՏԵՒ ՇԱՐԳԻՅԵ

20 ԲԱՐԱ

ԱԳՈՆԷ ՓԻՅԱԹԼԱՐԸ

	12 պրէ	6 պրէ	3 պրէ
ՍԹԱՄՊՈՒԼ	140 ղ.	70 ղ.	40 ղ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	»

Մէջիտիէյ 20 ղրուշան

ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

{صاحب امتياز: جيوكيان}

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱԹ ՓԻՅԱԹԼԱՐԸ

1ինձի, 2ինձի վէ 3ինձի սահիթէ	ղ. 5
կիւնձիւ սահիթէ 11է 10բ. հս.	» 3

Մէվսիմը նաֆիայա տաիր պէնպէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ ատրճ օլունմայան էվրաղ իսաէ օլունմայաճագ։

Իտարէխանէսի Սթամպօլում Պապը Ալի ճատտէսինաէ նումէրօ 20 Ճիվէլէկեան մահալլասընտա տրը։ Քեազիֆէի մէվսիմ հաղզընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը

ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Եունանիսթան անվալը մայիսէսինէն սուրէթը հազրէսի՝ Էվրօբա տէվլէթլէրի իլէ կազէթալարընը ճիտտէն իշղալ ինմէկ պաշլամըշ տրը։

Էվվելճէ տախի եազըլըրը վէճնէլ Ինկիլթէրա տէվլէթի՝ անվալը մէղքիւրէյի եազընտան թէտրիգ իլէ Լանարայա մալիւմաթը սահինէ իրալի մէմուրիյէթիյէ Աթինայա պիր մէմուրը մախսուս կէօնտէրմիշ օլսընը կիպի, Ֆրանսա տախի Ինկիլթէրանըն պու թէտպիրինէ իմթիալէն Աթինայա պիր մէմուրը մախսուս կէօնտէրմէկէ գարար վէրմիշ տիր։

—

Զաբբա վարիյէթնամէսինէն տօլայը Ռումանիա վէ Եունան տէվլէթլէրի պէյնինտէ վուգուա Շկէլէն գաթը մունասէպաթ վէսիլէսիյլէ Էվրօբա կազէթալարընը վէրտիքլէրի մալիւմաթա կէօրէ, պունտան իքի սէնէ ագոմ Եունանիսթանտա վէճքաթ իթմիշ օլան պիր Գուլկար՝ 3 միլեօն ֆր. սէրվէթինի միւսսէսաթը խայրիյէյէ սարֆ օլընմագ իւզրէ պա վարիյէթնամէ Գուլկար հիւքիւմէթինէ թէրք իթմիշ իսէ տէ, Եունանիսթանա հիւքիւմէթի՝ մէպլաը մէղպուրը իթատան իսթինքաճի կէօսթէրմէքտէ պուլունմըշ տրը։

—

Բրուսիա տէվլէթինէն տէմիր եօլլար վարիտաթընճա գօլէրա սէպէպիյլէ 7½ միլեօն ֆր. պիր նօգսան վուգուա կէլտիկի Պէրլին կազէթալարընտա օգունմըշ տրը։

—

Բէթէրսպուրգի ճիվարընտա պիր եօլճու գաթարը՝ խաթթատան չըգարագ 10 եօլճու իլէ իքի չըմնտրթէր մէմուրը թէլէֆ վէ պիր խայը քէսան մէճբուռ օլմըշլար տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Զաթը սամի Սատարէթբէնահի իլէ Շէհր Էմինի Բըվան բաչա վէ Զապթիյէ Նազըրը Նազիմ պէյ հազարաթը՝ տին Մապէյնէ ագիմէթլէ, պազը իրատաթը Սէնիյյէյի ախզ ու թէլագրը իթմիշլեր տիր։

Խորտիվը սապզդ իսմայիլ բաչա հազրէթլէրի՝ տախի էվվելքի կիւն Մապէյնէ պիլազիմէ արզը ուպուտիյէթ իթմէքլէ, պիրլսաբթա մազհարը իլթիֆաթը հազրէթը Բահտիշահի օյմըշ տրը։

—Տիւնքի Մէճլիսը խասսը վիւքէլատա պազը մէվատը միւհիմ մէի տախիլիյէ հագրընտա իճրաի միւզաքերաթ պույրըլարագ, նէթիճէյի միւզաքերաթը հավի մազպաթա՝ խաքիբաի Շահանէյէ արզ ու թագտիմ գրլընմըշ տրը։

Մէսմուաթա կէօրէ, մէճլիսը մէղքիւրտէ վագրվի էմլաք ըէհն ալընարագ Էմնիյէթ Սանտըղընտան բարա իգրազը հագրընտաքի էվրագ տախի թահթը թէզէքքիւրէ այընմըշ տրը։

—Տօնանմահ Հիւմայունտա մէվճուա Արմանթօնկ Թօրլարը՝ գըչտան տօլմա ուսուլինէ թահվիլի մուգարրէր օյմաղլա, մէղքիւր Թօրլարտան իքիսի՝ պա իրատէի Սէնիյէ պէրահ Թէճրիւպէ ուսուլը մէղքիւրէյէ թէպտիլի իչուն ֆապրիգահ մախսուսընա կէօնտէրիլմէք իւզրէ պիր ինկիլիզ վաբօրընա եիւքլէնմիշտիր։

—Գօսօվա վիլայէթինտէ Սէնիյէ գազասը էհալիսինտէն 3 իսլամ քէօյլիւիւ գաթլ իթմիշ օլան Սրրպ հայտուտլարընտան խրանաչ վէ բէֆիգլէրի հագրընտաքի էվրագը թահգիգիյէ՝ Սրրպիսթան խարիճիյէ նէզարէթինտէն թալեպ օլընմաղլա, քէյֆիյէթ՝ Պէլկրատ սէֆարէթը Սէնիյէսինտէն խարիճիյէ նէզարէթինտէ իչար գրլընմըշ տրը։

—Ակէմանիա տէվլէթինէն Տերսաատէթ սէֆարէթինէ թային գրլընմըշ օլան բրէնս Բատօլին՝ եարընն չէհրիմիզ մուվասելէթ իտէճէյինտէն, Թէչրիֆաթի խարիճիյէ իպրահիմ պէյ հազրէթլէրի՝ սէֆիրը միւշարէլէյհի իսթիգպալ իչին էվվելքի կիւն Զանագդալէյէ ազիմէթ էյլէմիշ տիր։

—Սէրասքէր Բրիգա բաչա հազրէթլէրի՝ լիմէրա վէ զապլթա իչուն հէմ էհվէն վէ հէմ տէ սայանըգը օլմագ իւզրէ պոթին գալօշ վէ ճիղմի վէ սարէ իմալի իչուն Սարրաճխանէի Ամիրէտէ պիր ֆապրիգա թէէսիս պույրըմըշ օլուպ, օլատա միւնագրա պիր գօմիսիօն՝ իմալաթը սարէ 8 հագգընտա իճրաի միւզաքէրալա հէր շէյի պիզզաթ միւպայէա իթմէքտէ վէ պու սուրէթէյէ տէ թասարրուֆ հուսուլէ կէլմէքտէ տիր։

—Բուսի Բաթրիգի Նէոֆիթօս էֆ. հազրէթլէրի թարաֆընտան Բաթրիգ վէքիլի Գօնսթանթինօս էֆ. կէչէն ճումաա կիւնիւ Եունան սէֆարէթխանէսինէ իրսալ օլընարագ, Եունան գրալ վէ գրալիցասընն 25ինճի սէնէի տէվրիյէի իգտիմաճլարը միւնասէպէթիյլէ ըէսմը թէպրիք էյֆա օլունմըշ տրը։

—Իզմիր թարաֆլարընտա զուհուր իտէն պազը ասարը աթիգանընն հաֆրիյաթընա նէզարէթ իթմէք իւզրէ կէչէնէրտէ օլ ճանիպէ ազիմէթ իթմիշ օլան (Միւղէխանէի Հիւմայուն միտիրի Համտի պէյ հազրէթլէրի՝ էվվելքի կիւն Տերսաատէթէ ավտէթ էյլէմիշ, վէ տիւն Մապէյնէ պիլազիմէ հաֆրիյաթ հագգընտա պազը մալիւմաթ իթա իթմիշ տիր։ Միրը միւշարէլէյհ՝ պու պապատ մերճիի ալիսինէ գարիպէն մուֆասսալ պիր բաբօրթօ թագտիմ իտէճէք տիր։

—Անատօլը չըմնտրֆէր չերքէթինին իւսկիւտարա գատար ուզաթճաղը իսթթ հագգընտա Նաֆիա նէզարէթինէ թագտիմ էյլէտիկի իսթիտա իլէ էվրագը միւթէֆէրրիսաը՝ նէզարէթը միւշարէլէյհա հէյէթը ֆէննիյէսինճէ թէտգիգ օլընարագ պու կիւնլերտէ պարաբօրթօ մէճլիսը նաֆիայա թէվտի գրլընճաղը իշիտիմիշ տիր։

—Եաֆա օվասընն սուլտանմասը իմթիյազը թալէպինտէ պուլունան զէվաթ միյանընտա եալընըզ Լատէմ վէ Մէրեէմգուլի Աղէքսանդր էֆ.լերին թէքլիֆաթը նազարը տիգգաթա ալընարագ Շուրայի Տէվլէթ թանզիմաթ տահրէսինճէ թէտգիգը մասլահաթ օլունմագտա օլտուղը, վէ ֆագաթ պունա մուգապլ տիկէր թալիպը իմթիյազ օլանլար թարաֆընտան բրօթէսթօ իսիրմէքտէ օյտուղը իշիտիմիշ տիր։

—Թարապէտատա պա ֆէրմանը ալի ինշասընա միւսաատէ պույրըլան Ռումմէքթէպինին 10 արշըն եիւքսէքլիքտէ ինշասը մուգարրէր իքէն, Ռումմ Բաթրիգլիկի մագամընտան վուգու պուլան իսթիտա իւզէրինէ իքի արշըն տահա եիւքսէքլիքտէ ինշասը խուսուսընա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիշտիր։

—Տիւն Ռումուդտան 5-6 արաա Իսլամ մուհաճիրի վիւրուտ իտիւպ արապա վաբօրը՝ յա Իսպիւտարա կէչիրիլմիշ տիր։

—Շէհրիմիզ տէնիզ սէվահիլինտէ պուլունան կէսմիրիւք գուլպէյէրի՝ եէնի պիր թարզտա միճճատտէն ինչա իտիմէքտէ տիր։

—Թօքխանէտէ Գարապաշ մահալէսինտէ սաքին Մուսթաֆա նամընտա պիր պօղաչաճը՝ կէչէն ագշամ սերբէսթ հալտէ խանէսինէ կիտիպշէվճէսիյլէ միւնաղաա իտէրէք էլինտէքի լամպայը մերգուճէնին իւզէրինէ ալմագլա, պիչարէնին գուճաղընտա չօճուդ օյտըզը հալտէ սապլարընտան ալթէշ ալարագ եանմայա պաշլամըշ իսէ տէ, գօմշուլար եէթիշիպ մէզպուրէյի էօնլիմ՝ հալինտէ գուրթարմիշլար վէ մերգում Մուսթաֆա տախի բօլսէլէր թարաֆընտան տերաէսթ իտիլմիշ տիր։

—Միտիլլիտ Մօլիվա սահիլինտէ ախիրէն պիր ֆուրթունա էսնասընտա պիր Ռում եէլքէն կէմիսի զարդ օլուպ, տերունինտէ պուլունան թայֆա վէ եօճուլարատան 9ը եիւզէրէք գուրթուլմըշլար իսէ տէ, 4 գասընն իլէ 1 չօճուգ վէ տիկէր պիր եօլճու զարդ ու թէլէֆ օլմըշլար տրը։

—Թէրսանէի Ամիրէ ֆիլիգաճըպաշլըսը մերպայ Սիւլէյման պէյին Զենկէլքէօյինտէ վագը քէօչքիւնտէն էվվելքի կէճէ հարիգ զուհուր իթմիշ իսէ տէ, տերհալ՝պասթրըլմըշ տրը։

—Կէչէն բէնճէնպիհ կիւնիւ իւսկիւտարա կիթմէքտէ օյան պիր ատթէչ գայրը՝ հավանրն չիտտէթինտէն Դրզ Գուլէսի աչըդլարընտա սու արմայա պաշլայըպ պամմագ տերէճէճսինէ կէլմիշ իսէ տէ տերունինտէ պուլունան էշեա քեամիլէն տենիզ աթըլմագ սուրէթիյլէ Շեմսի բաչա էօնիւնէ մուվասելէթ օլընապիլմիշ, վէ եթրաֆտան տախի մուավենէթ օլընարագ գայրգճըլար իլէ 3 միշիթերի սալիմէն գուրթարըլմըշլար տրը։

—Սէրսերի վէ սապզդալը կիւրուհինտէն 15 շախս՝ պու քէրրէ Զապթիյէ նէզարէթի մարիֆէթիյլէ թաշրայա սէվգ օլընմըշլար տրը։

—Հապսխանէի ուսմանիտ մէվճուտ պուլունան մահքիմինտէն 12 շախսըն հիւքմիրի՝ մահքէմէի թէմէեիզճէ թասարիգ գէլընմադա, վէ մերգումար՝ էշխասը մուզերրեսէն պունմալարը յա, պունլարըն իքմալը միւտատէթ իթմէք իւզրէ քիւրէք մերքէզլերինէ կէօնտէրիլմէկերի խուսուսը՝ Ամրիյէ նէզարէթինտէն Զապթիյէ նէզարէթինէ իչար գրլընմըշ տրը։

—Գաստէն հարիգ չըգարմագա միթթէհիմ պուլունան Եունանը պագդալ Տիմիթրի՝ էվվելքի կիւն ճինայէթի մահքէմէսինտէ միւէպպէտէն քիւրէք ճէղասընա մահքիմ օյմըշ տրը։

Իտարէի Մախսուսէսինն սէր ատթէթլիկի մէմուրիյէթի՝ պունտան էվվել մաաչ իթասըյա իտարէ օլընմագտա օյտըզը հալտէ, միւնթազէր օյան ֆէվվատտա հասը օյմամըշ, վէ իտարէյնին հասրլաթը եէմմիյէսի կիւն կիւնէ թէտէննի էյլէմէքտէ պուլունտըզը՝ Պահրիյէ վէ Իտարէի Մախսուսէ նէզարէթլէրինճէ բիշնադարը տրդգաթա ալընարագ պիր չարէի սերի իթթիխազըյա իշթիալ խրիմէքտէ պուլունմըշ իտի։

Պու պապատ այընան մալիւմաթա կէօրէ, վարիտաթը մաթլուպ տէրէճէյէ կէթիրիլմէսի՝ սէր վէ շիպէ ատթէթլիքլէրինին մաաչա տէյիլ 100տէ միւնասիպ մըգտար գօմսիսօն վէրիլէրէք իտարէսինէ, վէ թային իսիլճէք զաթէն պու կիպի խուսուսաթա սահիպը իգթիտար օյմասընա միւթէվազզրգ պուլունտըզը պէյանըյա էսպագ սէր ատթէթ Պէյլիքճէան իզզ. Մկրտիչ էֆէնին՝ շիպէ ատթէթլիկի էօհտէսինտէ գալմագ իւզրէ վէ չէրաիթը սարէրէ մալիւմէ իլէ սէր ատթէթլիկ թայինի՝ Իտարէի Մախսուսէ մէճլիսը իտարէսինճէ գարարկիր օլարագ, քէյֆիյէթ՝ պա մազպտա Շուրայի Պահրիյէյէ պիլսիրիլմիշ, վէ օրանա տախի ինթիխապը վագը թասարիգ օլընտըգտան անրա, Պահրիյէ նէզարէթինճէ մէմուրիյէթը մէպհուսէսինն՝ մուսիլէյ Մկրտիչ էֆէնին էօհտէսինէ իհալէ օլընարընա տաիր Իտարէի Մախսուսէյէ էվամիրը լազըմէ իթա պույրըլմըշ տրը։

Էլեէվմ սէր ատթէթ պուլունան իզզ. Մուսթաֆա պէյ՝ 1000 ղրշ. մաաշա մէճլիսը իտարէ ազալընընա թային օլընարընը կիպի, սէր ատթէթ մայիթինտէ իսթիխսամ իսիլճէք օյան մաաշլարը սէր ատթէթ թարաֆընտան թէսվիյէ իսիլմէսի՝ մուզավէլէնամէ ատքասը ճիմէքէսինտէն պուլունան մէմուրին վէ միւսթախտիմին վէ խատէմէ մաաշլարընտան տախի 100տէ 5 թէվֆիք վէ թէգաիւտ Սանտընընա իրսալ օլընարագ, ծնլարը տա էթէգաիւտ հագգընա նայլ օյմալարը մուգաբրէր պուլունմըշ տրը։

Մումանիյէյ Մկրտիչ էֆ.՝ պունտան ագաէմ սէր ատթէթլիքլէ մէմուրիյէթինտէ պուլունարընը միւտատէ զարֆընտա Իտարէի Մախսուսէյէ բէք չօղ մինաֆի թէէմին իթմիշ սահիպը թէճրիւպէ վէ տիրայէթ պիր զաթ օյմագլա, պու տէֆա ինթիխապընտաքի խապէթ տէրքեար տրը։

ՀԱՐԷՐԻԹԸ ՏԱԻՄԻ

Պրիւքսէլտէ նէշր օլընան Լէոբէ-Բանդան Պէլ կազէթասընա Տերսաատէթտէ մուգիմ իքի սաաթճը թարաֆընտան կէօնտէրիլմիշ օյան պիր մէքթուպտա, ալթէշ վէ սու վէ էլէքթրիք կիպի հարէքէթի իթտիրիճի գուվվէթէ միւհիթաճ օյմագընը՝ զն հարէքէթը տահմէլի (մէնզիլեաուր շարժում) պիր մաքինա էյճաա էյլէտիլելի, վէ շու եէնի իյճաատը՝ պու անէ գատար մէճհուլ գալմըշ օյան հարէքէթը տահիմէտէն իպարէթ պուլունտըզը զիքր օլընմըշ տրը։

Ճէրէոէ Շ-ըէէ

Պէօյլէ պիր տահմի հարէքէթի հուսուլի իչուն Էվրօբա էրպապը ֆիլնունը սարրարտան պէրու ուղրաչմագտա իսէլեր տէ, մուվաֆֆագիյէթ հասը օյամմըշ վէ օյամայաճագ տրը։ Պինտէնպէյէ՝ պալէատէքի մալիւմաթ տօղրու օյմամագ կէրէք տիր։

ԱԶ ԹՈՒԹՈՒԼՄԱՍԸ

Հոկտեմբերին 23ինճի կէլէճէք ճումաա կիւնիւ ագշամը այ թէքմիլ թուլթուլաճագ վէ Տերսաատէթտէն գրամէն կէօրիւէպիլիճէք տիր։

Այ՝ սաաթ 12յի 20 կէչերէք թուլթուլմայա պաշլայըպ, սաաթ 12յի 42 կէչերէք թէքմիլ թուլթուլաճագ վէ 1ի 3 տագիգա կիչերէք թէքմիլ աչըլաճագ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ Ամէն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլէրի՝ կէչէն ճումաա կիւնիւ Սատրազամ վէ եավէրը էքրէմ ֆէխամ. տէվլ. ճէվատ բաչա հազրէթլէրինի զիյարէթ էյլէմիշ տիր։

—

Ս. Էջմիածին կաթողիկոսը Խրիմեան Վեհ. Տ. Տ. Մկրտիչ Սրբազան հազրէթլէրինին էլան Ս. Երուսաղէմէ «ՊԱՊԻԿ ԵՒ ԹՈՒՆԻԿ» սէրլէվհալը պիր էսէր թէէլիֆ իթմէքտէ օյորը պունտան ագտէմ եազըրմըշ իսի։

Պու էսէր հագգընտա Հայրենէյին ալտրը մալիւմաթա կէօրէ, միւհթէվիյաթը սըրֆ զրաաթա միւթէալլիգ օյմաղլա, մուէլլիֆի՝ քէօյլիւ չօճուգլարընը տիւչինէրէք էսէրը մէղքիւրը անլրէ իհտա իթմէքտէ, վէ պունըն՝ մէքթէպլէրէ միւնասիպ պիր տէրս քիթապը օյմասը տա միւհթէմիլ պուլունմագտա տրը։

Իչպու մուֆասսալ քիթապտա տրը։ Օթուրուպ գալդմագտա օլարընը՝ Մարսիլիա Էրմէնիլէրի՝ մէրգեամա գաթը իսթիլաթ վէ միւնասէպաթ իթմիշլեր տիր։

—

Բէֆիգիմիզ Փոռզ կազէթասընն պիրա միւտատէթ թահթիլ գրընտարը՝ ամիտէ միւնտէրիճ թահթինամէ սուրէթինտէն մաէթթէէսսուֆ անլաշընմըշ տրը։

Փոռզ կազէթասը՝ խիլաֆը սուսուլ վէ գախտէ հարէքէթաէ պուլունմասընան տօլայը պու կիւնտէն իթիբարէն պիրա միւտատէթ թահթիլ իսիլմիշ տիր։

Ֆի 18 Թըշրինը էվվել սէնէ 308։

ԳՕԼԷՐԱ

Գօլէրայա տաիր պու կիւն ախզ օլընան թէլէկրաֆլար տրը։

Զէկէտին (Մահահսթան) 29 հոկտ.

Պուրատա եէնիտէն գօլէրա զուհուր իտուպ, էվվելքի կիւն 2 վուգուաթ վէ 1 վէֆիյաթ, վէ տիւն 1 վուգուաթ, վէ պու կիւն 4 վուգուաթ օյմուշ տրը։

Համպուրգ 29 հոկտ.

Տիւն պուրատա 7 վուգուաթ վէ 2 վէֆիյաթ օյմըշ տրը։

Բէչթա 29 հոկտ.

12 վուգուաթ վէ 13 վէֆիյաթ վազը օյմըշ տրը։

ԹԷԼԷԿՐԱՖ

Պուգրէշ 30 հոկտ.

Պերլինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, իսքէրթաթօր Կիյհօմ՝ կէլէճէք յունվար 10ատա Սիկմարինկէնտէ վուգուպուլաճագ Ռումանիա վէլիհատարընն իզտիհամ ըէսմիտէ հազրը պուլունաճագ տրը։

Պուգրէշ 30 հոկտ.

Տիւն սապահ հավա զայէթ կիւզէլ օլարը հալտէ Կակարին Ռուս վաբօր գումբանեաբընն Օկա նամ վաբօրը Օտէսատան կէլիպ հէչ պիր բուխաթ արմագրընն Թունանընն Սիւնէթ պօղազընտան իչէրի կիրտիկնտէ, իլերլէմէյիպ թէվգաբուճ իթմէսի թէքլիֆ օլընմըշ իսէ տէ, պու թէքլիֆէ էհէմմիյէթ վէրմէյէրէք վէ գարանթինա գատէսինէ բիայէթ իթմէյէրէք իլերլէմէսինտէ տէվամ իթտիկինտէն, իւք իքիսի գուրու սրը օլմագ իւզրէ գարաագալ սէֆիհէսինտէն տէօրթ տէֆա թօք էնտաթթ օլընմասը իւզէրինէ Օկա՝ վաբօրը կէրի տէօնմէյէ մուվաֆֆագաթ իթմիշ տիր։

Սէվիլ (Սբանիա) 30 հոկտ.

Սբանիա գրալը թէմամըյլա քէսալը սրհէթ ու ակիբէթ իթմիշ տիր։

Բէթէրսպուրգ 30 հոկտ.

Ժուրնալ ոբ Սէն Բէթերսպուրկ՝ Ռուսիա մալիյէ խազինէսինին վարիտաթը մէվճուտէսինի միւպէյնի պիր լայինայը նէշր իթմիշ տիր։ Տէվլէթ պանգասըյլա խազինէսինին մէվճուտը պիրլիքտէ հոկտ. Զէ՝ 6041. 21 միլեօն այթաան ռուպլիտէն իպարէթ պուլունմաղլա, պու մըգտար՝ Ֆրանսա Պանգասըյլա Ինկիլթէրա Պանգասընն նուգուտը մէվճուտէսինի խայլիճէ թէճավուզ իտիյօր։

ԳԱՆԴԸ ՕՍՄԱՆԻ

Պանգը Օսմանինին Գալաթա, Պէյօղլու վէ Սթամպուլ իտարէխանէլէրի ալաֆր. նոյեմբերին 1ինճի եարընքի սալը կիւնիւ գաբալը օլաճագլար տրը։

ԱՆԱՏՕԼԸ ՇԸՄԷՆՏՐՖԷՐԻՆ

Անատօլը չըմնտրֆէրինին Հայտար Բաչա իլէ Էսկիշէհիր արասընա իշլէյէն գաթարլարընն գըչ մէվսիմնէ մախսուս թարիֆասընն՝ Ռումի հոկտեմբերին 20ինճի եարընքի սալը կիւնիւնտէն իթիբարէն մէվզրի իճրայէ վազ օլընաճաղը, վէ մէղքիւր թարիֆանն պու կիւնքի նիւսխէսիզինն սոն սահիֆէսինտէ միւնտէրիճ պուլունընը իխթար օլընը։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՑԷ

ՎԷ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ

Իթալիա խարիճիյէ նաղբրը Մ. Պրին՝ Մէճլիսը մեպուսան ինթիխապաթը ճէտիտէսիյէ կէչէն ճումա կիւնիւ Թուրինօ չէհրինտէ պիր նուլթիյրատ իտէրէք, ումում Եվրօբա տէվլէթլէրինին սուլհբէրվէր օրուպ սուլհ ու միւսալէմէթտէն հասը օյան մուհասէնաթատան մէմլէքէթլէրինին էհալիսինի միւտտէթը մէտիտէ հիսսէեապ իթմէք իւզրէ սուլհրն մուհաֆազասընա ճիտտէն սորկը մէսսի իթմէքտէ պուլնտրգարընա թէմամը յա գանաաթ հասը իթմիշ օլտրղընը, վէ սուլհրն պագասը իչին էն գավի վէ մեթին թէէմնաթ գուվվէի ասքերիյէնին միւքէմմէլիյէթի օլտրղը էճիրտէն ումում տէվլէթլէրին պունատան տօպայը թէնսիգաթը ասքերիյէտերինի իքմալէ լիւզում կէօրտիւքլերինի, վէ Իթալիանրն մէսարիֆը ասքերիյէսինտէն թէնզիլաթը միմքինէյի իճրա իտիւպ պունատան զիյատէ թէնզիլաթ իճրասը՝ նէ միմքին վէ նէ սէ ճաղ օրմատրղընը, վէ պու սըրատա միւթէվէֆա Իթալիա ըէլսը վիւքէլասը գօնթ Գավարրը «Պիր տէվլէթին մուհաֆազասի հուգուգը իչին էն միւհէքեմ՝ վէ սաղլամ մէտտաբը իսթինատ՝ տօկուն ասքէր թասպուլարբրյա միւգթէտիր միւթթէֆիգլեր տիր» տէմիշ օլտրղընը իսլթար իթտիքտէն սօնրա, ինկիլթէրրատա վուգու պուլան թէպէատիլը վիւքէլատան տօպայը ինկիլթէրրանրն Իթալիայա կէօսթէրմէքտէ օլտրղը հրսսիյաթը տօսթանէնին թէպէատտիլ իթմէմիշ օլտրղընը թէէմին էյլէմիշ տիր։

Միւշարէլէյհ Մ. Պրին՝ Իթալիանրն մէսլէքը միւսալէմէթբէրվէրանէսի՝ քէնտիսինէ մուճիպը գուվվէթ վէ միքնէթ օլտրղընը, վէ էվրօբանրն տէվամրնատան էմին օլմաշ լազըմ կէլէն սուլհ ու միւսալէմէթին մուհաֆազասը զընընատ ագատը իթթիֆագա լիւզում կէօրիւլմիշ իտուկինի, վէ Իթալիատա բօլիթիգա ֆըրգալարը արասընատա պագը մէսարիյէ իսթիֆլիֆը ըէյ վէ էֆքէար օյուր իսէ տէ, տիկեր մէսարիյէ միւթթահրա իւլ էֆքէար պուլնտրգարընատան, մէգքիւր ֆըրգալարը՝ պու էսասա, եանի էֆքէարլարընը պիրլէշտիկի նօգթարատա իսթինատէն կէլէճէք բարլամէնթօտա եէնիտէն իճրաի թէրթիպլարի իտէճէքլերինէ իւմիտվար պուլնտրընը իլավէի մէգալ իթմիշ տիր։

Պէկլրատատան իչար օլունտրընա կէօրէ, չէհրը մէգքիւր պէկէտիյէ ըէիսի Մ. Մարինգօվիչ իլէ մուավինլերինտէն Մ. Վէլիգօվիչ վէ Մ. Իլիչ՝ մէմուրիյէթլերինին սուլ իսթիմալ իթտիքլերի թէօհմէթիյլէ թահթը թէվգիֆէ արնմշյար տը։

Միւճթեմէաի Ամերիգա հիւքիւմէթի՝ կէլէճէք այ Պրիւքսել չէհրինտէ իճթիմաը մուգարրեր օյան մէսքիւքեաթ գօնկրէսինէ իշթիրաքա հիւքիւմէթը Սէնիյէյի տախի տավէթ էյլէմիշ տիր։

Շիմտիյէ գատար մէգքիւր գօնֆէրանսա 17 տէվլէթ իշթիրաք իթմիշ օլուպ, 50 գատար մուրախասա հաղը պուլընճաղ տը։ Գօնֆէրանսա իշթիրաք իտէն տէվլէթլեր միյանընտա Խնիլթերրա, Ֆրանսա, Ավստրիա, Ավսթրա, Իթալիա, Հօլանտա, Զուիցցերիա վէ Բուլգարիա պուլընմաղատա տը։ Իչպու գօնֆէրանսատա Իթալիա Թարաֆընատան 3 վէ Միւճթեմէաի Ամերիգա Թարաֆընատան 6 մուրախասա հաղը պուլընճաղ տը։

Կէչէն ճումա կիւնքի Թարիխլէ Պէրլինտէն ալթիտէքի Թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.

«Լօնտրատան Ալէմանիա իչիւն իրսալ օլընճաղը խապէր վէրիլէն ալթուն մէսքիւքեաթ՝ Բուսիայա ամիտ օլուպ եալընը Ալէմանիատան իմրար իտիլէճէք տիր։ Քէզալիք զանն օլընտրընա կէօրէ, Բուսիա մալիյէ Նազրը՝ Պերլին պանքերլերինտէ տէբօղիթօ իտիլմիշ օյան մէսլասընը պիր գըսմընը կէրիյէ ալաճաղ տը։

Պուլկարիսթան մէարիֆ Նազրը Մ. Ժիքգօֆ՝ իսթիֆա իթմէքլէ, եէրինէ Վարնա մէքթէպի միտրի Մ. Նայօֆ թային գըլընմշը տը։

Զինտէ Շէնօի էյալէթինին մէրքէզի օյան Սէնկան-Ցուտան Սընոորա չէքիլէն պիր թէլէկրաֆ կէօրէ, մահալը մէգքիւրտէքի էվրօբա միսիօնէրլերի վէ եէրլի խրիսթիյանլար՝ Զինլիլեր թարաֆընատան գաթլ ու թէլէֆ օլունմշյար տը։ Մէգքիւր Շէնօի էյալէթինտէ 27 ինկիլիզ միսիօնէրլերի վէ 30 գատար տա Ֆրանչիքեան բահիպլերի պուլընմագատա իսէ տէ, զանն օլընտրընա կէօրէ, գաթլ օլընան միսիօնէրլեր՝ Շուէյլի տիրլեր։

Բարիզտէ քեաֆն թօք ֆապրիգալարընատան պիրիսինին ուսթապաշը իլէ սաիր պիր թագըմ մահիր ամելէսի թարաֆընատան եէնի ուսուտէ իմալ օլընան թօք գույրըղը՝ թէճրիպէ իտիլմէք իւզրէ պիր սանտրզա մէվզուէն վէրսայյա կէօնտէրիլէճէկի սըրատա, չըմէնտրֆէր ըսթասիօնընտա չայընմշ օլտրղընատան, Ֆրանսա հարպիյէ նէզարէթի՝ խըրսրը մէյատանա չըդարմաղ իւզրէ թահգիգաթա իպթիսար իթմիշ իսէ տէ, թահգիգաթ՝ դայէթ խաֆի սուրէթատէ ճեբեյան իտէյօր իմիշ։

Հրատարակուեցաւ Գիտական զուարճալի զբօսանքի Բ. տետրը. կը պարունակէ 23 հրանգ եւ 19 գեղեցիկ պատկերներ։ Գին 50 բարայ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Բէյրութ 29 հոկտ.

Ըէսմի կազէթա՝ Մ. Սէժվաժիէնինին սաիր միհիմմ խրատէրէտէ իսթիխսամ իտիլմէք իւզրէ Մաճաբսթան տէվլէթի մէմուրիյէթինտէն ոֆվ իտիլտիկնի, վէ մամաիէյհին խըտմէթը մէգքիւրէյի իֆա էյլէտիկի միւտտէթէէ իդհար իթմիշ օլտրղը զայրէթ վէ սատատաթրն չայանը Թէլէքքիւր պուլընտրղընը միւպէյյին պիր պէյաննամէի գրալի նէյր իտիյօր։

Պարօն Ֆէյէրվարի՝ մուամիլէյհ Մ. Սէժվաժիէնինին եէրինէ վէքեալէթ թային օլընմշը տը։

Պրէսլաւ (Այէմանիատա) 28 հոկտ.

Կուլէր ոք Սէլէզ՝ Շարգ սիւրաթ գաթարընընը Պրէսլաւ-Օտերպէրկ թարիգիյէ Բէյթայա գատար ալաճք. Նոյեմբեր 1տէն իթիպարէն իշլէմէյէ պաշլայատաղլարընը եաղըյօր։

ԳՕԼԷՐԱ

Մապէյնը Հիւմայուն պաշ քիթապէթինէ՝ գօլէրա վուգուսաթընա վէ անվալը սըհհիյէյէ տաիր հոկտեմբեր 17 թարիխիյէ Սըհհիյէ նէզարէթինտէն թագտիմ օլընան ժուրնալ սուրէթի տիր.

Մահ.	Թարիխ	Վարարներ	Վէֆատներ
Թէպրիզ	հոկտ. 5-14	9	2
Թէհրան	» 5-14	10	3
Սավճպուլաղ	» 5-14	25	10
Գազվին	» 5-14	45	18
Սֆահան	» 5-14	13	5
Սելտոս գասասպասը	» 14	50	25
Բէյթա	» 15	17	9
»	» 16	16	5
Նէֆսը Էրզրմ	» 15	12	5
		197	82

Պալէատէ արզ ու իշար գըլընսաբը վէճճէյ, Իրան մէմալիքիյէ Բէյթաատա վէ նէֆսը Էրզրումտա Թէվարիխը միխթէլիֆէտ գօլէրա իլլէթինտէն 197 վուգուաթ վէ 82 վէֆիյաթ օլտուղը, վէ Սէմէնտրէ էհալիսինտէն օլուպ Պէկլրատատա կէլմիշ օյան պիր գատըն՝ էնանի բահտէ խասթալանարագ Պէկլրատատա վիւսուլինտէն պիր գաչ կիւն սոնրա Ասիա գօլէրասընատան վէֆաթ էյլէտիկի՝ Պէկլրատա սէֆարէթը Սէնիյէսսիյյէ Բէյթա պաշ չէհպէնտրելինկինտէն վէ Թէհէրան վէ Էրզրումմ սըհհիյէ Թէպպէթիթերինտէն վարիտ օյան Թէլէկրաֆլարատա պիտրիրմիշ, վէ տիւնքի կիւն ճիսրը Մուսթաֆա Բաշայա 78, վէ Տէվէ Պաղըրտան Թէհաֆֆուզխանէսինտէ 56 օլճու վիւրուտ իտէրէք դարանթինա ալթընը ալընտրը կիպի, ճիսրը Մուսթաֆա Բաշատա 14, վէ Տէվէ Պաղըրտան մէվգրի Թէհաֆֆուզընատա 42, վէ Դարագօլ Թէհաֆֆուզխանէսինտէ չէհրը հալին 15ինճի կիւնիւ 4 օլճու իքմալը միւտտէթ էյլէմէյէրինէ մէպնի բըրաթիդալարընը իթա դըլընաբը, վէ մէվգրի Թէհաֆֆուզիյէի մէգքիւրէտէ վէ Վան վիլայէթի տաքիլինտէ պուլընան Թէհաֆֆուզխանէյէրտէ սըհհէթը ումումիյէնին պէրքէմալ օլտուղը, վէ հոկտեմբերին օն ալթընճը կիւնիւ Գավարդ Թէհաֆֆուզխանէսինտէ դարանթինա Թահմիրնատա պուլընան 7 վարօր վէ 67 եէլքէն սէֆինէսինին 628 թայֆասը յա, Սինօպտա դարանթինա ալթընտա պուլընան 4 վարօր վէ 7 եէլքէն սէֆինէսինին տէրսունինտէ մէվճուտ 250 թայֆա իլէ Թէհաֆֆուզխանէտէքի 575 եօլճունրն, վէ գօրտօնրն մուհաֆազասընա մէմուր ասքիրը Շահանէ իլէ Սինօպ վէ հէվալիսինին ահվալը սըհհիյէսի տերէճէյի մաթլուպէտէ պուլընտրը՝ Էտիրնէ վէ Վան վիլայաթըյա սալիճ իւլ արզ Թէհաֆֆուզխանէ իտարէլերինտէն ալընան Թէլէկրաֆլարատա պիտրիրիմիշ իտուկի մաարուզ տը։

* * *

Եվվէլկի կիւնքի Թարիխլէ Իզմիրտէն չէքիլէն պիր Թէլէկրաֆա կէօրէ, վալիի վիլայէթ բաշա հաղրէթլերի իլէ սըհհիյէ միւֆեթթիշը ումումիի Պոնդօվսքի պէյ՝ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Դրագօմին Թէհաֆֆուզխանէսինէ կիտէրէք նագրը Թէֆթիշտէն կէչիրմիշլեր տիր։ Պոնդօվսքի պէյ՝ պիր հաֆթա տահա Իզմիրտէ գալըպ, սոնրա Սէլանիկէ ազիմէթ իտէճէք տիր։

* * *

Գօլէրայա տաիր ախզ օլընան խուսուսի Թէլէկրաֆլար տը.

Էրզրում 18 հոկտ. — Գօլէրա իլլէթինին Պայպուրթա տախի սիրայէթէ էքի քիչի վէֆաթ իթմիշ վէ Պայպուրթ ճիվարընտա պաղը քէօյլէրտէ տախի իլլէթը մէգքիւրէյտէն վէֆիյաթ վուգու պուլտրղը տա իշար գըլընմշը տը։

Սինօպ 18 հոկտ. — Սինօպ Թէհաֆֆուզխանէսինէ կէօնտէրիլմիշ օյան Թիլթսիս մաքինասը՝ մահալը մախսուսընա վաղ օլընարագ տիւնտէն իթիպարէն իշլէմէյէ պաշլամըշ, վէ պատէմա գարանթինալարընը իքմալ իլէ չըգաճաղ եօլճուլարընը էլպիսէ վէ էշեասընը մէգքիւր մաքինա վասրթասըյա Թիլթսիսէնմէսի մուգարրեր պուլընմշը տը։

Վան 18 հոկտ. — Հուտուտատաքի Թէհաֆֆուզխանէլէր իլէ վիլայէթին ճիհաթը սարիբսինտէ լեհ իւլ համա գօլէրատան էսէր օլմասը սըհհէթը ումումիյէ տէրէճէյի մաթլուպէտէ տիր։

Քէրչ (Բուսիատա) 17 հոկտ. — հոկտ. 10տան 16յա գատար գօլէրայա 14 քիչի Թուխթուլարագ պունտրատան 7սի վէֆաթ իտուպ 2սի քէսալը ափիյէթ էյլէմիշ վէ 5ի Թէտավի օլընմագատա պուլընմշը տը։

* * *

ԳՕԼԷՐԱՆԸՆ ՊԻՐ ԹՕՀԱՖԼԸՂԸ ՏԱՀԱ

Բուսանիանրն բայլիթախթը օյան Պուգրէշ չէհրինտէ պուլաշըգ իլէթլեր իտարէսի միտիրի տօքթ. Էֆէնտիքիս՝ կէչէն բազար էրթէսի կիւնիւ իտարէխանէյտէ պուլընմագատա օլտրղը սըրատա, Սուչօվա նամմահալին գայմագամընատան պիր Թէլէկրաֆ ալը։ Պու Թէլէկրաֆատա Սուչօվատա գօլէրա զուհուր էյլէտիկի խապէր վէրիլտիկի հալտէ, պիր սատաթ սօնրա կէչէն տիկեր պիր Թէլէկրաֆատա գօլէրանրն մահվ ու զայիլ օլմուշ օլտրղը պէյան գըլընտրըղընատան, Թահգիգաթ իճրասընա լիւզում կէօրիւլիւր։ Գօլէրանրն զուհուրինի միւթէագբպ մահվ ու զայիլ օլմասը նէ տէմէք օլտրղընը անճագ պիր Թահգիգաթ իւզէրինէ անլյաշընը։

Մէկէր քէօյլիւլէր՝ գատապա ճիվարընատաքի թարալարատա օ վագթա գատար կէօրմէտիքլերի պիր նէվ օթ պիթմիշ օլտուղընը, կէօրիւպ, պու նէպաթա «գօլէրա» նամընը վէրմիշ, վէ քէյֆիյէթի գայմագամա տախի իսպար իթմիշ օլտրղընատան, գայմագամ՝ տախի գօլէրա զուհուրինի անիտ իսպար իթտիքտէն սօնրա «Գօլէրա» նամընատա պիր օթրն տախիրը գագատա նէյվ ու նիսմա պուլմասընա խայրը մանէա վէրէմէյէրէք հէմման մէգքիւր օթրն զուհուր էյլէմիշ օլտուղը եէրլէրտէն սէօքիւմէսի հագգընատա էմր վէրմիշ, վէ քէօյլիւլէրին գաշմա քիւրէք իլէ նէպաթը մէգքիւրէյի սէօքտիւքտէն սօնրա, գայմագամ՝ գօլէրանրն մահվ ու զայիլ օլտուղընա տաիր Պուգրէշէ պիր Թէլէկրաֆ չէքմիշ տիր։

ՄԷՔԵԱԹԻՊ

ԻՄԱՏԻՑԻ ՄԻԹԹԻՊ

Տէրճ զրմնընատա մաթպասամբզա կէօնտէրիմիշ տիր.

Մուհարրիր էֆէնտի,

Իսկիւտարատա իճատիյէ ճիհէթինտէ երմոնեան վէ Ներսէսեան մէքթէպ միտիրլերի պու կիւնլերատա միհիմմ պիր մէսէլէ իլէ մէշղուլ պուլընմագատա տրլար վէ պիր տիրլիւ իթթիֆագ բէյատա իտէմէյօրլար։

Իսկիւտարլը օլանլարա մալիւմ տիր քի, Թագրիպէն իքի այ մուգատտէմ իճատիյէնին էն մէրքէզինտէ պուլընան գարագօլրն սրրասընատա պիր պիրինէ մութթասրը 5 քեարկիր տիւքեան ինչա օլընմագատա վէ պու կիւնլերտէ տէ հէման խիթամ պուլմագատա տրը։ Պունլարրն ինչասընա սարթ օլընան մէպլաղ՝ մալիւմ օլտրղը իւզրէ վագթըյլա Ներսէսեան էֆէնտինին հիմմէթ ու զայրէթիյլէ թօրլանարագ վէ Գուզկունճուգ քիլիսէսինտէ հրգղ օլընմագ իչիւն թերք օլընմշը մէպլաղ տրը քի, պու կիւնքի միտիր էֆէնտիլէր՝ իչպու մէպլաղ իլէ միլլէթէ պիր ֆայտէ օլմագ իչիւն պու պինալարը ինչա իթթիրմէքտէ տիրլեր։

Մումիլէյհիմ էֆէնտիլեր պէյնինտէ ճէրէյան իտէն մէսէլէնին նէտտէն իպարէթ օլտրղընը էյղահ իտէյիմ։

Մէգքիւր պինանրն պաշընատա մէրմէր պիր թաչ վաղ խիլէճէքքի, պու ուսուլ ալէսսէվիյէ հէր միլլէթտէ վար տրը։ Ինատան նէ՝ գատար վիճատանսրզ օլմալը քի, պէօյլէ մուգատտէս պիր մահալտէ պիր խայրխահրն նամընը եատ իթմէքտէ թէրէստիւա իթթին։ Շիմտի միւտիրլերին գըսմը ազէմի՝ օլթաչը իւսթթիւնտէ «կալուած Երկսեռ Վարժարան»ի եաղմագ արզուսընատա տրլար։ Իճատիյէ ճիհէթինտէ Երկսեռ Վարժարան տէյու մուսէմմա մէքթէպ պիլտիկմիշ եօգ տրը։ Իճատիյէտէ օյան մէքթէպլէն իսմի՝ Երմոնեան և Ներսէսեան Երկսեռ Վարժարան տրը քի, պէօյլէճէ մէքթէպը մէգքիւրտէ տէ եաղըլմշ տրը։ Շիմտի միտիրլերին միւլահազաթը՝ մումիլէյհիմա իքի խայրխահ զէվաթը խիմմէրինի իթմէմէք տիր։ Գունտա քէնտիլերինէ նէ մէնֆաաթ հասը օլտրղընը պիր տիրլիւ թասավվուր իտէմէ յօրըմ։ Ներսէսեան էֆէնտի՝ վագթըյա միքթէպը մէգտրը մէյատանա կէթիրմիշ վէ պունըն ուզրընատա 3-4000 լիրա մէսարիֆ իթմիշ, վէ Երմոնեան տա 3-400 լիրա վէրերէք մէքթէպտէ իսմի պուլընմագ հավէսինտէ պուլընմշը տը։

Պու խայրխահ իչէ մուգապիլ մումիլէյհիմա էֆէնտիլեր՝ մէքթէպը մէգտրը քէնտի իսիմլերի իլէ «Երմոնեան վէ Ներսէսեան» եատ իթմիշլեր տիր։

Մեկէթիմիզտէ էյլիլք վէ ֆէտատքարլրընը աղ զէման զարֆընատա խաթրլարատան չըգմասը չատեանը թէէսսիւֆ պիր հալ տրը։ Ազաճըգ հրսսիյաթա մալիք օյան պիր քիմսէ իչիւն պունատան զիյատէ նանքէօրլիք վէ վիճատանսրզընգ օլմազ։

Հէնուզ մէքթէպի մէգքիւր եաբըլմագատան, զէվալը ֆուգարա մինիմինի չօճուգլարընն մէքթէպտիպ սօգագլարատա տէրսերիյանէ կէգմէքտէ օլտրգլարը նէ՞ գատար չաբուգ ունուտուլար. Շիմտիքի միտիրլերին աճապա հա՞նկրը 3-4000 լիրայա մուգապիլ պու պինա իչիւն 3-4 բարա սարֆ իտէյօր։ Հէնուզ էենի ինչա օլընան օլ պինալար իչիւն սարֆ օլընան մէպլաղ պիլէ Ներսէսեան կիպի պիր ֆէտատքարրն հիմմէթ ու զայրէթիյլէ ճէմ օլընմշը օլտրղընը քի՞մ ինքեար իտէպիլիր, վէ զանն իտէրիզ քի «Կալուած Երմոնեան եւ Ներսէսեան վարժարանաց» եաղըլտրընատա, պու պինալարրն մումիլէյհիմա էֆէնտիլեր Թարաֆընատան ինչա օլընմշը օլտրղընը իյմա իտէր պիր մանաբը հավվա տէյիլ տիր։

Թագդիցիլեր նամընա բէճա վէ իսթիրհամ իտէրիզ քի, միւտիր էֆէնտիլեր՝ Թարիգը իսթիգամէթի թերք իթմէյիպ հագիգաթը իճրա իթմէսինլեր։

Իճատիյէ 16 հոկտ. 1892

)(.87)(

ՅՕՅ ՆՕՄԷՐՕԼԸ ՎԱԿՕՆ

ՄԻԻԷԼԼԻՖԻ
ԺԻՒԼ ՄԱՌԻ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ
ՖԻԴՐԱՆ ԱԴԱՄԵԱՆ

«Պիր տէ հէման օ սրրատա իչիթտիմ քի, կէոիէնին գարրսը քէնտիսինի սէվմէյօր իմիշ, պունլարրն իգտիվամը մէնֆաաթա միւպթէնի իմիշ, վէ Մառի-Լուիզ պիր իլքի սէնտէն պէրու Մ. տը Թէռնուառրն մանթոնէթասը իմիշ։

«Ժան Կէոիէ իլէ Մարժիվալրն՝ պանգատա թէրազգը վէ թէֆէյիւզ իթտիքլէրլի՝ պու չէյէ համլ օլընրյօր իմիշ։

—Պու պիր էֆթիրա տրը, —տէտի Անտրէա տիւչարը թէճճիւպ օլմուշ կէօրիւնէրէք— Ցիրնագիգա խաթրըմա կէլիյօր, կէոիէ՝ քէնտիսինէ վագը օյան թէնտիլէրիմտէն սօնրա պու չայիլարը տա պէն նէչր իթմիշիմ զանընրյա պու նօղթա հագրընատա պանա պիր թագրմ չէյլէր սիւվալ իթտի իսի։ Էկէր Մառի-Լուիզն պիր այրզը վար իսէ՝ Մ. տը Թէռնուառ տէյիլ տիր։

—Պունա էմի՞ն միսինիզ։

—Եվվէթ։

—Նէ՞ տէլիլինիզ վար տրը։

—Պէնիմ գօճամ ալէադա իթմէքտիզին պէնիմէ էվվէնտի։ Պու կիւնքի կիւն պէնի սէվիյօր։

Պու սէօղիւն իւզէրինէ Լիւպէրսագ հիտտէթ կէօթէրինճէ՝ Անտրէա աչրզընը թէաքլին իթմէք իչիւն,

—Սիզէ նէ՞ ֆարզ։ սիզ պէնտէն չիւպէհ իտէ՞րմիսինիզ։

Լիւպէրսագ պու իլթիֆաթատան միթմէնն օլարագ հիքայէսինէ տէվամ իլէ տէտի քի,

—Հէր նէ օլսա, հէր քէս կիպի պէն տէ էօյլէ զանն իթտիմ, վէ կէոիէնին էթրաֆընատա տէվէրան իտէն նամուսըզընգ չայիալարը իսմասրզ մէգթուպլարա պէն քէնտիսինէ խապէր վէրտիմ . . .

—Մագսէտնինիզ նէ՞ իսի։

—Անլա՞մայօրմրսընզ։ Եվվէլա անրն րիֆահ ու սաատէթինի մանվ իթմէք, վէ սանիէն զաթէն պէրպատ օլմուշ օյան ըրզ ու նամուսընա թէսալլութ էյլէմէք մագսէտինտէ իսիմ, զիրա հէր քէս՝ Մ. տը Թէռնուառրն Մառի-Լուիզէ ճարի օյան միւնասէպաթատան գօճաաը կէոիէնին մալիւմաթ վէ միւսաատէսի օլտրղը զանընը գավիսինտէ պուլընրյօր իսի։

«Սիզին ինթիգամ ալմագ իսթէտիկինիզ վէ պիր կիւն սիզտէն սէվիլտիկի իչիւն նէֆրէթ իթտիկիմ օ ատատմին րիֆահ ու սաատէթինի պունատան ալէա նա՞սըլ մանվ իսէպիլիր իսիմ, քէնտիսինի պունատան ալէա նա՞սըլ պէրպատ իսէպիլիր իսիմ . էլհասրլ սանտրղընը օյմագատան վէ պու սըրգաթլա քէնտիսինի իթհամ իթտիրմէքտէն տատա ալէա նա՞սըլ ինթիգամընընզ ալապիլիր իսիմ . . .

«Պու չէյ խաթրըմա տիւչիւնճէ իճրասընա հազրրլատտրմ վէ պիր գաչ կիւն պունդն իւզէրինէ տիւչիւնտիքտէն սօնրա պու Թէսավվուրրն խայլի միւչքիլ օլտրղընը միւչահէտ իթտիմ։

«Պանգանրն ուսուլ ու ատէթլէրի նէ օլտրղընը չաբուճաղ անլատրմ վէ գագատա պէօյիւք պիր մէպլաղ պուլընտրղը վագթ Պէժօ վէ Պրինեօլէ նամընատա իքի պէքճինին եա խուսուսի պիր օտատա վէ եախօտ պինէքֆ գացանրն պուլընտրղը օտատա եաթտրգլարընը էօյրէնտիմ։

—Թամ պէօյլէ տիր, —տէտի Անտրէա քի, պիր տալտա տուրմայան Բարիզին հէր թարաֆընատա հէնուզ հէր քէսին տիլլինտէ տէվէրան իտէն պիր ֆահիանրն սուէր վէ ահվալը մուխթէլիֆէսինի քէմալը տիրգաթլա տիրմէյօր իսի։

—Պու պէքճիլերին պիրիյէ տօսթ օլմաղլըղը իյճապ իթտի։ Պրինեօլէյի ինթիխապ իթտիմ։ Նի՞չիւն։ չունքի բէք կիւզել վէ բէք ճէրվէյի պիր գարրսը վար իսի։ Մերգումմ իլէ տէ չաբուճագ մունասէպաթ բէյտա իթտիմ վէ օ ֆամիլեասընն սըրրլարընա անիտ ակեահ օլտում։

«Մատատ Պրինեօլէտէքի չուխմէշրէպլիք, սիւս վէ բանաթ եաշամագ արզուլարընա տա զիյատ գուվվէթ ու մեթանէթ վէրմէք իչիւն չօգ դահմէթ չէքմէտիմ, զաթէն զալպի հէր պու հրսս վէ արզուլարյա մէշհուն իսի։

«Պախուսուս մէգքիւր հրսս ու արզուլար սայէսինտէ գօճասրընն եանընա եա նաչապիլէճէկիմի իւմիտ իսիյօր իսիմ։

«Արասը չօգ կէչմէյիպ Պրինեօլէյնին էօմրիւ ճէկէնճէմէ տէօնտիւ. գարրսընն ալէա պիր էօմրէ լայըգ օլտրղընը մէրգումէտէ պէյան իլէ պու էօմրիւն բէք բանաթ վէ սէֆապախշ պիր էօմր իտուկինի նազլ ու թարիֆ իթտիկիմտէն, գարրսը՝ պունատան թահրիք ու եղվա օլընարագ վէ խայալաթա տալարագ գօճասընատան տայմա բարա իսթէր վէ մերգումն ֆագրը հալինի եիւզինէ վուրուր իսի։

«Պրինեօլէ կէվչէք վէ եավաչ թապիթը պիր ատատ իսի։

«Պրինեօլէյնին գարրսը ժիւլիէթ՝ քէնտիսինին միւթէմատիէն բարա իսթէմէսիյլէ գօճասընն զիհնինտէ վիւճուտ պուլան թէրազգըյաթատան պէնի խապէրտար իսէր, վէ լաքին պունա տաիր սէօյլէտիկի սէօզլէրէ նէ տերէճէ պէօյիւք էհէմմիյէթ վէրտիկիմի խաթր ու խայալինտէն պիլէ կէչիրմէզ իսի։

«Պրինեօլէ նէ եաբաճաղընը պիլմէտիկինտէն՝ չարէ արայօր իսի։

«Զավալը ատատ գարրսընը չօգ սէվէր իսի, ինթիմալ քի պէնիմ սեզի սէվմէկիմ գատար սէվէր իսի, չունքի մերգումէնին մուհապպէթինէ եէնիտէն գազանմագ իչիւն պէնիմ թէքլիֆլէրիմի տիրմէքտէն գօրգմատը վէ պու մուհապպէթի մուհաֆազա իթմէք իչիւն պիր ճինայէթ իճրասընատան պիլէ չէքինմէտի։

«Պրինեօլէյնին պէնի տրմնէմէկէ հազրը վէ միւհէյեա օլտրղընը անլատրղրմատա, անընլա մունասէպէթ բէյտա իթմէք իչիւն ֆրաթ գօլլատրմ վէ նէհայէթ պիլտիք օլտում։

«Աղ վագթատան սրրատաչ տա օլտուգ։

«Կիւնիւն պիրինտէ մէրգումը բէք մանգուն վէ միւքէատէր կէօրտիւմ. իլք ագչամը ժիւլիէթ՝ թէնտիտէ գալգըշարագ, էկէր քէնտիսինի զէնկին իթմէգսէ նիհայէթ պրագրպ սավուչաճաղընը պէյան իթմիշ իսի։ Պունը իչիթտիկիմտէ Պրինեօլէյէ աչըլտրմ . . .

«Բէնտի ատատմրատան էմին իսիմ. արթըգ չիւպէհ վէ թէրէտտիւտիմ եօգ իսիճէպտէն պիր ավուճ ալթուն չըգարտրղըմ վագթ կէօզէրինին բարլատրղընը չօգատան կէօրիյօր իսիմ. կէօյա ալթունլարը ալմագ իսթէտիկինտէն՝ էլէրի աչըրպ գարանը իսի։ Պէնճէ արթըգ հիչ չիւպէհ եօգ իսի. օ ատատատա սերվէթ գազանմագ իչիւն իչ տիւչինէճէք ազ ու ֆէթանէթ օյատրղընատան, սըրգաթ իճրասընը թէսավվուր իթմիշ իսի։ Մատատ քի ժիւլիէթ բարա իսթէյօր իսի, հէր նէ օլուրսա օլսուն մէրգումէ՝ պու արզուսընա նաիլ օլարագ էլինէ բարակ էյէճէք իսի

(Ցեվոդ)

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դարուս նիւթապաշտական գաղափարներու շնչին մը մէջ եւս կրօնքն իր նպատակէն կը շեղի եւ անկրօնութիւնն հետզհետէ մուտ կը գտնէ. եկեղեցականութիւնն գրեթէ կորսնցուցած է իր ներքին բարոյական զօրութիւնը. պաշտամունքի վայրերը դատարկ կը մնան եւ տակաւ պիտի գայ թերեւս այն օրը որ այլեւս Հայ հոգեւորականութիւնը ամուրի թէ ամուսնացեալ, ա՛լ անկարող պիտի ըլլայ ժողովրդին պէտքերը գոհացնել։ Մինչ ամէն ճշմարիտ Հայու սիրտ ու միտք կ'ալեկոծի, երկիւղալի ապագան իրեր անբուժելի ցաւ կը մաչէ սրտերը, մինչ եկեղեցականաց կազմակերպումն կեանքի հիմնական բարեփոխումի կը կարօտի, Հովուական Աստուածաբանութիւնն իրը ցնցական ու կենսական բարձրագոյն թմրած հոգիները զարթեցնել։ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ անմնուէր մշակներէն մինն հրապարակ կը նետէ այդ աշխատասիրութիւնն, նպատակ ունենալով բարոյական վսեմ շինութիւն մը օրուն կը ձգտի Քրիստոնէական խանդավառութեամբ։

Մուրատեանց Սրբազան որ 1872ին Հայ կրօնի, եկեղեցիի եւ Հայ լեզուի սիրով վառուած, մեր Ս. Եկեղեցւոյ եւ ազգի օգուտը կը բացատրէր իր եկեղեցական հեղինակութեամբ, հիմա անմոռան հաւատքով մը, սահուն գրչով մը, գրէ՝ զոր կարծես նուիրական մելանի մէջ թաթխած է, կը նկրտի ելեքտրական ցնցում մը տալ քարացած խիղճերու։

Հովուական Աստուածաբանութեան հեղինակն՝ մնած աւետարանական վսեմ գաղափարներով, հոգին պարուրուած Քրիստոնէական—բարոյական սկզբունքներով, կրօնական լուսով, յուսով ու սիրով կը ներշնչէ եւ կ'ոգեւորէ սրտերը, կը պարզէ կրօնական հոգեբանութիւնը, այնպիսի ջերմեռանդութեամբ իմաստասիրական ու աստուածաբանական գրուածներով, որոց մէջ կգտնս թէ՝ սարօրինապէս ճոխ ու խորունկ հոգի մը կայ կրօնական օծութեամբ լի, ոգի մը կրօնական ուսումնասիրութեանց համար, որոց վրայ միշտ դրօշմուած կայ Նաւ Առաքելական Եկեղեցւոյ ուղղութեան համաձայն իր ստացած քահանայի դաստիարակութիւնը։

Հովուական Աստուածաբանութեան մէջ, Դեր. Մելքիսեդեկ Սրբազան կուսուցանէ հովիւներու իրենց պարտքերն, անոնց ընկերական կամ յարաբերական կենաց, հովուական, վարչական կամ պաշտօնական կեանքի վրայ կը խօսի, այն հոգեշէն, սրտագրաւ ձայնիւ, որ միայն յատուկ է ձայնն Ցիսուսի Խաչին վրայ արած Եկեղեցականի մը։ Կը պարզէ թէ ի՞նչ է կրօնքի կոչումը, ի՞նչ է եկեղեցական պաշտօնէի կոչումը, կը բացատրէ պաշտօնէութեան վսեմութիւնը, ապրելու, քարոզելու եւ հովուելու եղանակը, թէ ի՞նչ կերպով պարտին Աւետարանի ճշմարտութիւններն սերմանել, առնել եւ ուսուցանել Խտէականին Ս. Խօսքը, ո՛րպիսի զգացումներով, ի՞նչ արտով, ինչ հոգիով. եւ հովիւներու գրծունէութիւնն դիւցազնութիւն ճանչնալով, կը յարէ թէ «ամէն հովիւներ պարտին լինել դիւցազուններ, վասն զի Քրիստոնէութիւնն արդէն դիւցազնութիւն է ժողովրդականաց կամ աշխարհականաց մէջ»։

Հովուական Աստուածաբանութիւնն թէեւ առ հասարակ եկեղեցականաց եւ կղերականութեան փափաքներու համար պատրաստուած է, այլ իւր մէջ կը բովանդակէ այնպիսի խրատներ, այն տեսակ աստուածաբանական խնդիրներ, որք ամէն ընթերցողներու կրնան շատ օգտակար ըլլալ, ինչպէս Գեր. հեղինակն ալ կըսէ իւր յառաջաբանին մէջ, թէ կան Քրիստոնէական պարտքեր, որք իրարմէ անբաժան են թէ՝ հովուին եւ թէ հօտին համար։

«Հովուական Աստուածաբանութիւն»ն ամբողջովին կարդալէ վերջ կարելի չէ առանց յափշտակութեան աղաղակի գոչել դայն ու չմտնալ Մելքիսեդեկ Սրբազան Եպիսկոպոսի տաղանդին, Աստուածաբանական, բարոյագիտական խորին հմտութեան, նմանապէս այն դուռ հայկական ճոխ ու ճկուն, մեղրածոր եւ ներդաշնակ լեզուին վրայ որ միտք ու սիրտ կը գրաւէ։

Մենք այնպէս կը հաւատանք թէ Հ. Աստուածաբանութեան հեղինակը երբ Եկեղեցիի օրէնքներն ու աւանդութիւնները կը պատմէ, կրօնի կոչումը կուսուցանէ, կրօնականաց պարտքերը կը յիշեցնէ, խօսելով իր սրտի խորերէն, շարժելով մեր սրտերու խորագոյն թելերը եւ թափանցելով մինչեւ ներքնագոյն հոգին պիտի յաջողի նորեկներուն տալ իրենց պաշտօնի գիտակցութիւնը եւ թոյլ հոգեւորականութեան մէջ եւս արծարծել ներքին բարոյական զօրութիւնը մը, ինչպէս վառ եւ անվթար կը մնայ իր հոգին մէջ եւս տոհմային խորանը։

Վ.—Հրամ Մաքսիմեան

ՏԵՐԵՒՆ ԱՋԱՋՈՒՆ

Ի թեւս հողմոյ խօլ թըռիչներ առնուն նայ.
Անկեալ յերկիր՝ մերթ եւ յերկին վերանայ.
Ածի ընդ քաջ ծառոյն անինամ այգ թառնիկ,
Վաղաթառամ քան զիւր ընկերս կրանիկ։

Անո՛ր տերեւն, ուժգին հողմոյ խաղալիք,
Նըլադեալ հուսկ անկանի՝ ծով, զոր ալիք
Կոծէն անդուլ. իսկ հէքն ի կար իւր յետին
Մրփայ ի ջուրս՝ լեալ ապաստան յիւր հոգին։

Օգոյ մէջէն թռչնիկն անցնէր թեւաբաց.
Տեսաւ տերեւն, յիշեց զարուն ու զրթաց.
Ցիշեց թէ ինքն ի նմա ղաղրած էր երբեմն.
Ի նմա երգած էր երգ սիրոյ, զիւր եղեմն։

Առաւ կոցոնն եւ գնաց փորել զերեզման,
Թաղեց զայն անդ, փակեց փոսին ալ բերան,
Եւ դողդոջուն թեւովք դէպ յիս մերձեցաւ՝
Երգել յուսկն իմ զոգցես սրտին դառն ըզցաւ։

Հարցի նըմա. Օգոյ դշխո՛յդ բարեկիր,
Առ ի՞նչ ծովէն հաներ զրթով զայն յերկիր.—
«Բան մի ըսասյդ, քանզի կամիս, քեզ ըսեմ.
Ընդ քողով է արարածոց քուն վըսեմ...»

ԵՒՏԵՐՊԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Թէքֆիրը առքերի գօմիսիօնը ալիսի ազասընտան Պահրը Սէգիտ վէ Պահրը Սիյահ իսթիհբամաթը միգէթիրի միութէհայիրանը ֆէրիգանը քիրամատան տէվլ.

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Աթինա սէֆիրի սապրգ Ղալիպ պէյ հազրէթլէրինէ մահիյէ 3333, Խումս սանճաղը միութսարրրքիր սապրգ Ֆէրիտ բաշայա 1666, Ցէտ Աղաճ սանճաղը միութսարրրքիր սապրգ Պէհաէտտին պէյ հազրէթլէրինէ 1500, Եէմէն մէքթուպի սապրգը Ղալիպ պէյէ 875 վէ Եէմէն ըուսումաթ նազրրը սապրգը Մէհմէտ Շէրքրի էֆ.յէ 1500 ղրշ. մաղուլիյէթ մաղշ թալսիսի խուսուսընա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիշ տիր։

—Բօմա սէֆարէթի պաշ քեաթիպի Պէհա պէյէ Ֆրանսա տէվլէթի թարաֆընտան 5ինճի ըութպէ Լէժիոն տ'Ընէօր նիշանը իթա գըլընմըշ տիր։

Ասաֆ բաշա հազրէթլէրինէ՝ զրաէմ վէ էհլիյէթինէ մէպնի ըութպէի սամիյէի միւշիրի,

Էսքիրնէ վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Իզմիր վիլայէթի սէֆթէրտարը սասամ Ղալիպ պէյ հազրէթլէրինէ,

Իզմիր վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Էսքիրնէ վիլայէթի սէֆթէրտարը սասամ. Ռէֆիզ պէյ հազրէթլէրինէ,

Սուրիա վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Եանանա վիլայէթի սէֆթէրտարը Իզզ. Նէյազի էֆ.յէ,

Զիգալօ ֆալարի չէհպէնէրլիկի՝ Գոնամանթին Սարաղ էֆ.յէ,

Եանանա վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Հալէպ վիլայէթի սէֆթէրտարը սապրգ սասամ. Նէէիմ պէյէ,

Մանասթիր վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Խարբութ սէֆթէրտարը Իզզ. Պէհա պէյէ,

Խարբութ վիլայէթի սէֆթէրտարլըղը՝ Պիթլիս սէֆթէրտարը սապրգ Իզզ. Մուսթաֆա էֆ.յէ,

Սիվաս վիլայէթի խթինաճ մահքէմէսի միւտտաիի ումումիլիկի՝ Սամսա վիլայէթի պիտայէթ մահքէմէսի ճէզա տաիրէսի ըէիսի Հիւսէյին Եահնա էֆ.յէ,

Տաիրէի մէզքիւրէ ըիյասէթի՝ Դամասգոսի վիլայէթի մէրքէզ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինի Նիյմէթուլլահ էֆ.յէ,

Մահքէմէի մէզքիւրէ միւտտաիի ումումի մուավինիլիկի՝ Հօրան սանճաղը միւտտաիի ումումի մուավինի սապրգ Նէճմէտտին էֆ.յէ,

Սէմսունտ միւճէտտէտէն թէէսիս օլընան ֆիլարի չէհպէնտէրլիք՝ Մաճառիստան շրմէնտրքէր իսարէսի միւտիրի միւթէպէրանը մահալլիյէտէն Բօլ Շըվիմմեր էֆ.յէ,

Նիւ-Եօրգ չէհպէնտէր վէքիլէթի՝ ումուրը չէհպէնտերի գալէմի խիւլաֆասընտան ըիֆ. Մէհմէտ Ֆուատ պէյէ թէվճիհ պույրըլմըշ տիր։

* * *

Թախլիսը ճան վէ իթֆաի հարիգ էմրինտէ զայրէթլէրի միւշահէտա օլան Մարիքէօյ զապրէթա միւտիրի եիւզպաշը Խամիր վէ բօլիս Անմէտ վէ Թէլեկրաֆ միւտիրի Սապիթ վէ սթասիոն միւտիրի Զօպանեան Մկրտիչ վէ գանուիւքթէօր Մարգօ էֆ.յէրէ՝ Թախլիսիյէ (Ճան Գուրթարան) միաալեսը իհսան պույրըլմըշ տիր։

—Սէլանիքտէն չէքիլէն պիր թէլեկրաֆա կէօրէ, Ինկիլթերրանըն Պահրը Սէֆիա ատանմասը կէչէն ճումաա կիւնիւ Սէրանիք լիմանընա վիւրուա խսէրէք թօբրար էնտախթըյլա գալէյի սէլամմամը վէ գալէսէն մուգապէլէ օլընմըշ տիր։

—Իրան սէֆիրի Խսէտուլլահ Խան հազրէթլէրի՝ էվվէլքի կիւն Պէօյիւքտէրէտէն Սթամբօլտա ձրրալ օղլընտաքի սէֆարէթխանէյէ նագլ ելթմիշ տիր։

Բուսիա սէֆիրի՝պու կիւն, վէ Ավսթրիա սէֆիրի տախի եարրն Պօղոզ իչինէն Պէյօղլընտաքի սէֆարէթխանէյէրէ նագլ ելէճէքլէր տիր։

—Թիւթիւն չիֆթիճիլէրինն Բէյճի հագգընտա վէրմիշ օլորզը լայիհայա ճէվապէն Բէյճի խարբէսինին իթա էյլէտիկի ճէվապ վէ էյդահաթը թէտգիգէ մէմուրէն մուգատէմա Մալիյէ նէզարէթինէ պիր գօմիսիօն թէշէքքիւլ ելթմիկի եազըլմըշ իսի։

Մէզքիւր գօմիսիօնըն իճրա էյլէմիշ օլորզը թէտգիդաթ իլէ օլպապէ Թանզիմ դէրընան լայիհայը պիր դաթ տահա նազարը տիգգաթա ապարագ օնա կէօրէ պիր գարար վէրիլմէք իւզրէ էվվէլքի կիւն տախի Մալիյէ նէզարէթինէ Մալիյէ նազրրը Նազիմ էֆ. հազրէթլէրինին թահթը ըիյասէթինէ Մէճլիսը Մալիյէ բէյէսի Խալրահիմ էֆ. վէ Օրման վէ Մէստին միւտիրը ումումիսի Գույումճեան Պետրոս էֆ. հազարթըյլա, Պանգը Օսմանի միւտիրը ումումիսի Սըր Իտկար վինսընթ վէ Բէժի միւտիրի Մ. Ֆօրնիտէն միւրէքքէպ պիր գօմիսիօնը մախսուս ինիդատ իսէրէք իճրաի միւզաքէրատ ելթմիշ, վէ պագըյէի միւզաքէրատ եարընքի սալը կիւնիւնէ թաալիգ գըրընմըշ տիր։

—Էվրօբատան կէչէն սէնէ ճէլպ իսիլէրէք վիլայաթը Շահանէյէ կէօնտէրիլմիշ վէ օրաճա թէրագգի ղըրաաթը արզու իսէն չիֆթճիլէրէ թէվզի խրիմիշ օլան թօխումըզ հուպուպաթէն պու սէնէ ալընան մահսուլաթընտան պիրէր մըգտար նիւմունէսինին Ցէրատատէթէ իրսալի օլպապէքի էվամիրը մախսուսէ իյճապընտան պուլընմըշ օլմաղլա, պու տէֆա Էսքիրնէ, Սէլանիք, Պրուսա վէ Ատանա վիլայէթլէրինտէն թիճարէթ նէզարէթինէ կէօնտէրիլէն նիւմունէյէր՝ մանզուրը հազրէթը Բաթիշահի օրմագ իւզրէ էվվէլքի կիւն նէզարէթը միշարէլէյհատան Մաաէյն պաշ քիթապէթինէ թագտիմ գըրընմըշ տիր։

—Խաղգալը ղըրաաթ նիւմունէ չիֆթիլիկինտէ էն պէրէքէթլի մահսուլար եէթիշտիրիլմէք մագսատիյէ Թիճարէթ նէզարէթինճէ հէր թարաֆտան հուպուպաթը միւթէնէվիյա կէթիրթիրիլմիշ օլորզը կիւպ, պու տէֆա տախի Պրուսանըն բէք պէրէքէքլի օլան Էմիր Տաղը պուղտայընտան մըգտարը քեաֆի թօխումըզ ճէլպի իլէ մէզքիւր չիֆթիլիկին միւտիրիյէթինէ իլսալ գըրընմըշ տիր։

—Սթրաթի նամընտա մէչհուր պիր գալպազանըն Իզմիրտէն Տէրսաատէթէ կէլէրէք Պէյօղլու վէ Գալաթա ճիհէթլէրինէ գալպ մէճիհէյէ սիրմէքքտէ օլորզը զալըթաճա խապէր ալընմազլա, մերգում՝ տիւն Պէյօղլունտա տերտէսթ օլընըպ իւզէրինէն պիր խայը գալպ մէճիհէյէ զուհուր էյլէտիկի կիպի, Ալթընճը տաիրէ ճիվարընտա քեանի խանէսինտէ տախի պիր խայը գալպազան ալթէրի պուլընմըշ, վէ գարբսընըն իւզերինէն տախի քէզալիք գալպ ազչէ զուհուր ելթմիշ տիր։

Մէրգում Սթրաթինին գալպ ազչէ սիւրիճիլիկինտէ իսթիխսամ ելթտիկի եօրկի նամընտա պիրիսի տախի տէրատէթ իտիմիշ տիր.

—Ատաբազարը պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինլիկի վէքեալէթինի էյֆա ելթմէքտէ օլան զալըթա եիւզպաշը Մուսթաֆա էֆ.նին խիրֆը Նիզամ պազը ահվալա ճիւրաթը թէհգագուզ ելթմէսէյլէ, հագգընտա մուամէլէի դանունէյէնին լիւզումը էյֆաը՝ մէրճիի ալիսինտէն էյճապ իտնիլէրէ իշար օլընմըշ տիր։

—Խասքէօյ ճիվարընտա Սիւտլիճէտէ չօճուդլար պէյնինէ պօղմաճա էօքսիրիմկիլինին շու սարաբզ չիտտէթլէ իճրաի հիւքմ ելթմէքտէ օրմասընտան տօրայը էյճապ իտէն թէտտապիրը սըհհէյէնին ելթթիխսազը իչիւն մահալը մէզքիւրէ պիր սըհհիյէ միւֆէթթիշի կէօնտէրիլմիշ տիր։

—Պէյօղլունտա Աղա-Համմամը ճիվարընտա միւճէտտէտէն ինչա օլընան Բում գըզլար մէքթէպլիին բէսմը քիւշատը եվվէլքի կիւն իճրա գըլընըպ, բէսմը մէզքիւրտէ Բում Բաթրիգի Նէոֆիթոս էֆ. հազրէթլէրէյէ Բուսիա վէ Եունան գօնսօլօսը, մէթրօբօլիտէր վէ էրքէք վէ գասրը բէք չօգ Բում միլէթպէրանը, վէ Մէսարիֆ Նէզարէթի թարաֆընտան տախի Նէզարէթը միշարէլէյհա մէքթուպճըը Սըրրի պէյ հազրէթլէրի հազրը պուլընմըշլար տիր։ Միլէթպէրանտէն Բսիխարի Նիգօղոքի էֆ. Թիւրքճէ պիր Նուրթ իյրատ ելթտիկի կիպի, մէքթէպ թալէպէլէրի թարաֆընտան տախի զաթը Շահանէ իչիւն տուայը միւթէզամմին պիր չիր օգունմըշ, վէ պու վէսիլէ իլէ ճիմէթ թարաֆընտան «Բատրիշահըմ չօգ եաշա» տուսը նիտա օլընմըշ տիր։

—Թէտաապիրը սըհհիյէ ճիւմէսինտէն օլմագ իւզրէ մահալլէ ադրասընտաքի բաշավրա վէ քէմիք մազազալարըյլա, տէրի, նիշասթա վէ քիրիշ ֆապրիգալարը իչիւն չէհրին խարիճինտէ միւնասիպ պիր մէվգը ելթթիխազըյլա պունլարրն օրայա նագը խուսուսընա Շէհր Էմանէթի մէճլիսինտէ գարար վէրիլէրէք Պապը Ալիյէ արզ օլընմըշ, վէ քէյֆիյէթին Շուրաի Տէվլէթճէ թահթը միւգաքէրէտէ պուլընտրը խապէր ալընմըշ տիր։

—Էրզրումման ալընան խուսուսի մալիմաթա կէօրէ, չէհր տախիլինտէ միւթէատտիտ մէվգրրարատաճէ գախանէլէր թէէսիս իլէ ադրապատթային իտիրմիշ, վէ էհալիտէն կէլէք ֆագիր օլսուն կերէք զէնկին ուֆագ պիր խասթալրզա միւյար օլան՝ տէրհալ մուամիլէյհիմ թապիպլերէ միւրաճաաթ իտէրէք մէճճանէն թէտավի օլընմագտա, էվվէլրաճլարը տախի մէճճանէն վէրիլմէքտէ պուլընմըշ տիր։

—Պիր գաչ կիւն էվվէլ Տէրգօս կէօղիւ ճիվարընտա Պուրկազ գարիյէսինտէ 10 գատրն թարատա չաղըմագտա իքէն սիրահը 4 չախս կէլէրէք մէրգումէր իչինտէն Մարիյա նամընտա կիւզել պիր զըզը ալըպ կէօթիւրմիշլեր տիր։

—Էվվէլքի կիւն պիր ինկիլիզ վաբօրը՝ Բուսիանըն Քէրչ լիմանընտան կէլիպ Գավագտա Մաճառ գաղէսի էօնիւնտէ տէմիրլէմիշ, վէ ադշամ տէմիր ալտըզը սըրատա տէմիր թարայարագ օրատա պուլընան տէնիզ ալթը թէլեկրաֆ թէլինի գըրմիշ օլմաղլա, Թէլեկրաֆ նէզարէթ՝ մէզքիւր վաբօրրն գաբատանը ալէյհինէ թազմինաթ տավասը իգամէ էյլէմիշ տիր։

Մուխապէրաթը տիկէր տէնիզ ալթը թէլի իլէ եճրա օլընմագ իւզրէ թէտապիրը լաղրմէ պիր իճրա մուխապէրաթ թահթը թէէմինէ ալընմըշ տիր։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Գ. Գ. ԳԱԼԸՊՃԵԱՆԻ

ԲԱՆԱԼԻ ՕՍՄ. ԼԵԶՈՒԻ

Կամ

Համառօտ քերականութիւն Թուրք. Պարս. Արաբ. լեզուաց

Կը պարունակէ ամենէն գործնական դասերը Հայերէն բացատրութեամբ հանդերձ ճոխ հրահանգներով 4 դրշ.

Կեդրոնատեղին է Ջ. Թորոսեան գրատուն Կ. Պոլիս Պաղչէ Գարու թիւ 4. Հայ վարժարանաց ամօրէնք մէն մի օրինակ նուէր կընդունին երբ գրով կը դիմեն նոյն գրատունը, միայն դաւառացիք բօսթի ծախք վճարելով 1 դրշ. բուլ։

Գոհացուցիչ զեղջ ուղղակի դիմողներուն։

Այլ երկասիրութիւնք նոյն հեղինակին

Ուսուցք Հէճա վէ Գրրաաթ Հեգապան եւ ընթերցարան Օսմ. լեզուի. Հայերէն բացատրութեամբ) 1 դրշ.

Այինէի Մինչաաթ մուխթասար (Համառօտ նամակների ձեռագիր). 2 դրշ.

Այինէի Մինչաաթ մուֆասսալ (Ընդարձակ նամակների տպագիր Թուրքերէն եւ Հայերէն տառերով). 12 դրշ.

Միֆթահը Լիսանը Օսմանի (Ընդարձակ քերականութիւն Թուրք. Արաբ. Պարս. լեզուաց Հայերէն բացատրութեամբ). 10 դրշ.

Բէնիւսմանի էտէպիյաթը Թիւրքիյէ (Ուղեցոյց Թուրքերէն գրագիտութեան կամ Համաձայնութիւն Օսմ. լեզուի Հայերէն բացատրութեամբ). 2 դրշ.

Ճիմէլի մինթախապէ (Ծաղկաքաղ հատուած ընտիր երկոց). 3 դրշ.

Լուղաթը Օսմանիյէ վէ Էրմէնիյէ (Բառագիրք Թուրքերէնէ Հայերէն). 5 դրշ.

10—4

16

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄՕՆԹԷԼԻՆ

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԿԻՆԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՍԻՄԷՕՆ Ռ. ԶԷՕՄԼԷՔՃԵԱՆ

Մէկ ժամ սահեցաւ։

Այս միջոցին անծանօթը ապակեայ սենեկէն դուրս ելաւ, և առանց մարքիզէն առաջնորդուելու, ապարանքին բակը իջաւ։

Զին, զայն տեսնելով, վրնջել սկսաւ այնպիսի աղմուկով, զոր, անշուշտ, յառաջ պիտի բերեն վերջին դատաստանի սոսկալի փողերը։

Իր ոնգունքէն դուրս ելլող կարմրագոյն ծուխը աւելի խիտ և աւելի փայլուն երեւցաւ,—առջեւի ոտներուն պայտերը ուրախութենէն քարայատակին բաղխելով, աւելի կայծեր ցայտեցուց քան այն կայծերը, զորս կը խլէ դարբինին մուրճը սալին վերայ կարմրցած երկաթը ծեծելով։

Անծանօթը, առանց ասպանդակին դպչելու, մէկ ոստմամբ թամբին վերայ ցատկեց և ձին ուղղեց դէպ ի դուռը, զոր ծերունի սպասաւորը բացած էր միշտ դողալով։

Ռիչարի առջեւէն անցած ժամանակ, անծանօթ ձիաւորը ձեռքը քըսակը խօթեց ու երկակտուր ոսկի դրամ մը հանելով անկէ, ծերունւոյն ոտից առջեւ նետեց։

Այս վերջինը, որ ձիաւորին բրած նշանը տեսած չէր, փայլուն դրամը նշմարելով և տարիքէն անդամալուծեալ իւր անդամոց պրկման նեղածին չափ շուտ դեռնէն առնելով զայն, պապակող ձայնով մը ըսաւ.

—Ձեր Մեծութիւնը ոսկեայ սկուտ մը կորսոյս։

Անծանօթը չպատասխանեց։

Միայն խրոխտ նշան մը ըրաւ, որ այս կերպով կրնար թարգմանուիլ.

—Պահէ այս ոսկին, քեզի կը տամ զայն։

Ցետոյ ձին, որպէս թէ երկու գրգռիչ խթաններու հարուածը զգացած ըլլար, յառաջ անցաւ, և իւր արագ ու ծանր արշաւով, Սըրիզէի փողոցին տուները թնդացուց,—ինչպէս որ ըրած էր եկած ժամանակը։

Առաջին անկիւնէն ձի ու ձիաւոր անյայտ եղան իսկոյն։

Սակայն ծերունին Ռիչար մինակ մնացած էր, աչերն ու բերանը բաց, ձեռքը ունենալով ոսկեայ դրամը։

Ո՞սկի։

—Ոսկեայ սկո՞ւտ մը, սկուտ մը որ իր ծանրութենէն դատելով, պէտք էր առ նուազն 96 ոսկի արժէր։

Ո՞սկի, որ Քարնաք մարքիզին այս ապարանքին մէջ, ուր սովորաբար ստակի երես չեին տեսներ։

Ասի բարի Ռիչարին այնչափ անհաւանական կերեւար, որ հակառակ անհերքելի ակներեւութեան, չէր կարող հաւատալ այս անլուր դործին իրականութեան։

Սակայն ոսկեայ սկուտը հոն էր,—իր ձեռքը բռնած էր։ Անկարելի էր այլ եւս տարակուսիլ։

Ռիչար, իր առաջին ապշութենէն սթափելով, զանի քննել սկսաւ տըղու մը հետաքրքրութեամբ և ուրախութեամբ։

Բայց այս ուրախութիւնը խսկոյն տեղի տուաւ մի սոսկումի։

Այս ոսկեայ սկուտին վերայ նկարուած ձեւերը իրօք այլանդակ էին։

Այս տարօրինակ դրամին վերայ երբէք չէր տեսնուեր Ֆրանսայի թագաւորին պատկերը—թագ ի գլուխ և գաւազան ի ձեռին։

Այս թանկագին մետալի ցոլացուցիչ մակերեւոյթին վերայ կայսեր կամ կայսրուհւոյն պատկերը նկարուած չէր։

Քանդակուած պատկերը երեւակայական խումբ մը կը ներկայացնէր,—օձի մարմնոյ անիմանալի ու խորհրդաւոր մի հիւսք։

Սողունը մարդուն անդամոց շուրջը դալարած էր օղակներ, Լաքօնը(1) և իւր որդիք իրենց անողոք կորութեան մէջ պարաւանդող թէնէտոսի օձերուն օղակներէն աւելի ճնշիչ։

Ասի գ.գուի՞չ թէ մահացուցիչ ճնշում մըն էր։

—Ոչ ոք գիտէր։

Փորագրչին մէկ անհեթեթ քմահաճոյքովը բնութեան օրէնքները վեր ի վայր շրջուած էին։

Օձին տափարակ գլուխը մարդուն իրանը կը վերջացնէր, և մարդկային դէմքը սողունին վերջին օղակներուն յարմարցուած էր։

Մարդն ու օձը, երկուքն ալ ճակատնուն վերայ տարօրինակ թագ մը ունէին, որ այս աշխարհի արքայական թագերուն բնաւ չէր նմաներ։

Այս ոսկեայ սկուտէն դիւթական ճառագայթներ կը ցայտէին։

Պատկերները կարծես թէ անդիմադրելի կարկամութիւններէ կը շարժէին։

Կը կրկնեմք թէ Ռիչար վախցաւ։

—Եւ ի՞նչու չվախնար։

Կանխաւ դժոխոց դատապարտեալ տիրոջ մը այս ծերունի ծառան կրօնասէր էր, մինչեւ մոլեռանդութիւն,—ինչպէս որ կրօնասէր էին ժերդուիտ և Լօտ մարքիզին աղջիկն ու տղան։

Ոսկեայ սկուտին տէր ըլլալը, զոր պատմեցինք այժմ, խռովիչ բան մը երեւցաւ իրեն։ Ուստի որոշեց իւր խիղճը հանդարտեցնելու համար, խորհուրդ հարցնել իր խոստովանահօր, որ երէցն էր մերձակայ ժողովրդապետութեան մը։

(Շարունակ.)

(1) Որդի Պրիամու, որ իր զաւակներովը երկու անագին օձերէ խղդուեցաւ։

ՏՈՒՑՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԻ ՕՍՄԱՆԻՑ

Իլն

Թիճարէթ վէ Նաֆիա Նէզարէթը ճէվիզէսկէ Տուցունը Ումումիյէի Օսմանիյէ իտարէսի պէյնինէ վէրիլէն զարար իզէրինէ Խիտավէնտիկեար վիլայէթը ճէլիլէսի մէրքէզինէ (Պրուսատա) թէսլէքքիւլ իտէն գօմիսիօնը մախսուստա եէլի իբէք պէօճէյի թօխսումճըլարընը իմթիհանլարը պիլիճրա, տէրէճէի էշիյէթլէրինի միպէյնին եէալէրինէ թաստիգնամէ իթա օլընաճաղը կիպի, մէմալիքը էճնէպիյէտէն չահատէթնամէյի հաիզ օլանլարըն տախի եէալէրինէպէի չահատէթնամէլէրի թաստիգ իտիլէճէյի՝ ֆի 5 իյլուլ (սեպտ.) սէնէ 308 թարիխնտէ նէշր ու իլան օլընմըշ իտի։ Պէր մուճիալը իլան իշլու 1308 սէնէսի իյլուլընըն 13իւնճիւ կիւնիւնէ տէկին լի էճիլ իմթիհան իմթիհանամէ վէրէն 28 նէֆէր թօխսումճընընը՝ գօմիսիօնը մէպքիւր հուզուրընտա եէկեան եէկեան իմթիհանլարը պիլիճրա, 16 նէֆէրի իպդաը վիյագաթի էյլէմէլէրիյլէ, պունլարտան հանիրընըն չահատէթնամէսի թաստիգ իտիլիպ հանկրլարընը եէալէրինէ նէ՝ տէրէճէէտ թաստիգնամէլէր վէրիլմէկի՝ պէր վէճէը զիյր ալէյ էսամի թէզպիր օլընը.

էճնէպի չահատէթնամէսինի հաիզ օլուս հէյէթը իմթիհանիյէճէ չահատէթնամէսի թաստիգ գլընընը.

Իմզ Մահալը էֆէնտիլէր
Նուսուրնաչի Կէմիէյիք

Պա իմթիտանամէ միւրաճաաթ իտուպ հէյէթը իհմամիյէճէ եէտինէ 1ինճի տէրէճէէտէ թաստիգնամէ վէրիլէն.

Իմզ Մահալը էֆէնտիլէր
Սլէքսանտրօս Նէքիթա Էտիրնէ

Պա իմթիտանամէ միւրաճաաթ իտուպ հէյէթը իմթիհանիյէճէ եէալէրինէ Շնճի տէրէճէէտէ թաստիգնամէ վիրիլէն.

Իմզ Մահալը էֆէնտիլէր
Եանի Պուտուրօղլու Մըսխալճա տախիլինտէ Աբօլինտէ Աբօլինտէս
Անասթաշ Անանիատի Կէյվէ տախիլինտէ Սարրաճլը իւսթիւ
Վասիլաքի Եսմանտաքի Մուտանեա տախիլինտէ Թրվեա
Դօչօ Ատեանաքի Թիմուրթաշ
Սթավրի Գարամիխալ-օղլու Կէմիէյիք

Պա իմթիտանամէ միւրաճաաթ իտուպ հէյէթը իմթիհանիյէճէ եէալէրինէ Յինճի տէրէճէէտէ թաստիգնամէ վիրիլէն.

Իմզ Մահալը էֆէնտիլէր
Տիմիթրի Դրրճիլիս Պրուսա
Բանայօթ Մէարիֆօղլու Թիմուրթաշ
Սբօսթօլ Էկիճիօղլու Կէյվէ տախիլինտէ Սարրաճլը իւսթիւ
Կարապետ Արսէնան Պրուսա
Դօսթանթի Զինիս Իզմիր
Տիմօսթէն Տիզանտիօս Պրուսա
Այսպէդիզատ Ազմի պէյ Պրուսա
Տիմօսթէն Հէքիմօղլու Թիմուրթաշ
Եանգօ Գարգօլի Մըսխալճ

Պալէատէ մուհարրեր 28 նէֆէր թօխումճընան ինտէլ իմթիհան չահատէթնամէ ախպրնա քէսպը իսթիհգագ իտէմէյն պագը 12 նէֆէր թօխսումճընընը թէքբար իճրան իմթիհանլարը՝ սէնէի ամթիյէ թասիդ իտիլմիշ օլարընտան, կէրէք պունլարը վէ կէրէք գօմիսիօնը մարիսուս հուզուրընտա պիլիմթիհան թաստիգնամէ ախպրնը արզու իտէնլէրին հէյէթը իմթիհանիյէյէ զէմանը միւրաճաաթլարը իլէրիտէ պաչգաճ իլան օլընամագ տուր։

15 Թըշրինը էվվէլ 308

3—2

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ
ՖՐԱՆՍԵՐԷՆ Է
ՀԱՑ-ԱՇԽԱՐՀԻԿ

ՄԵԾԱԴԻՐ 1100 ԵՐԵՍՆԵՐԷ ԲԱՂԿԱՑԵԱԼ

ՊԱՂՏԱՏԵԼԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Գին 45 ղրուշ

Սոյն գեղատիպ եւ ստուար բառգիրքն որ 95 ղրուշի կը վաճառուէր, առհասարակ ազգայնոց եւ ի մասնաւորի բարձրագոյն կարգի ուսանողաց դիւրամատչելի ընելու համար Հեղինակն այս եզական զոհողութիւնն ըրած է անչափաբարար։

Կեդրոնատեղին է Պաղտատեան գրատունը, ի Կ. Պոլիս, Սուլթան-Համամ փողոց, թիւ 14։

Կը գտնուի նաեւ գրավաճառաց քով։

3—2

ԹԻԹԻՒՆ ՐԻԺԻ ՇԻՐՔԷԹԻ

Իլն

Բէժի իտարէսինէ լիւզումը օյան 610, 610,000 ատէտ պանտրօլլարըն միւնագասսար՝ 1892 սէնէսի դեկեմբերինին 1/13/ունճիւ կիւնիւ էօյլէնտէն սօնրա ալարիր. սասի 1ատ Բէժի իտարէսինին Գաղտեատա միւտիրիյէթը ումումիյէ տախրէսինտէ իճրա օլընաճաղը, վէ մուխթէլիֆ նէվվէրատ պանտրօլ նիւմունէլէրի իլէ, միւնագասա չարթլարընը հավի բուսուլանըն պիրէր սուրէթի՝ թալէպ իտէնլէրէ միւտիրիյէթը ումումիյէ տախրէսինտէն իթա գըլընաճաղը իլան օլընը։

ՍԱՐՐԱՖԻՃԷ

ԷԼՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 29 հոկտ.

Ռակիլ. էհնամը Ռակ. Լիր.	96—75
Օսմ. էսնամը աչլրը	21—43
» » գաբանտը	21—43
» » Սէրի Ա	54—1/2
» » » Բ	30—1/2
» » » Գ	22—1/8
Օթօման 1871	95—3/4
Օսմանը Պանգասը	13—5/8
Բուսխա իսթիդրաղը	106—
Մըսրը տուլ. մութթահրտէ	99—1/8
» իմթիյազը	102—1/2
Տարբէի Սանխյէի Մըսրը	97—1/4
Ռուսիա իսթիդրաղը	105—
Գուլիար իսթիդրաղը	85—1/2
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	25—33.60

Բարիզ 29 հոկտ.

Ֆրանս. էսն. 3 % ֆր.	098—92
» » 1 1/2 %	106—10
Եէնի Օսմ. էսնամը աչլրը	21—75
» » » գաբանտը	21—70

Մէլտոտրէլ

Սէրի Բ.	30—25
» Գ.	22—32
Բուսխէլի չրմէնտրֆէրի	92—87
Օսմանի	375—
Օսմանը Բէժիսի էսնամը	367—50
« Պանգասը	589—37
Գրէտի Լիոնէ	778—75
Գրէտի Ֆոնսիէ	1108—75
Գոնթուար տէ Լանգոնթ	525—
Սիւվէյիշ ագսիոնը	2595—
Իթալիա էսնամը	92—05
Մըսրը ֆօնս. մութթահրտէ	501—25
Բռիօռիթէ Թիւրք	—
Եունան 5 % 1879	331—25
Գամպիօ 3 այ վատէ	25—15

Վիէննա 29 հոկտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	119—95
Բուսխէլի չրմէնտրֆէրի ֆի.	45—90
Օսմանը Բէժի ագսիոնը	171—50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսն. ումմ. տիւն ագչ. գաբ.	23—32
» » » էն եիւքսէք	23—35
» » » էն աչաղը	23—32
Գու սապան աչլրը գ. ք.	23—34
Թավիլաթը Օսմանիյէ	82—30
» » » էն եիւքսէք	82—30
» » » էն աչաղը	82—30
» » » աչլրը գ. ք.	82—30
Սէրի Ա.	54—20
» Բ.	30—20
» Գ.	24—14
Բուսխէլի չրմէնտրֆէրի	93—37 1/2
Ագչէ ֆաղզի	6—
Բէբօր Դրչ.	—
Հէվալէսիզ »	—
Թասֆիյէ	18—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	8—02
Սթամպոլ Պանգասը	4—38
Սօսիէթէ ժէնէրալ	5—10
Բէժի ագսիոնը	16—14
Թրամվայ	6—07 1/2

ԱԳՋԼԷՐԻՆ ՖԻՕԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղ. տան	Ղբդ. Բէ
Պէյազ մէճիտիյէ ֆարզը	107—05
Մէթալիք »	98—20
Պէյլիք »	101—
Ալթընըզ »	101—
Ռուկիլիզ լիրասը	110—15
Ֆրանսզը ալթունը	87—29
Բօլ	90—
Գրէմից ալթունը	51—15
Գարպոն գայմէսի	9—20

ԴԱՄԳԻՕ

Լօնտրա	109—7/8
Բարիզ 3 այ վատէլի	92—82 1/2

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԲԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(12) Մուհասէպաթ տարէսի Յինճի չիւպէսի միւտիրիյէթինտէն միւթէգաիւտ սատ. Մուսթաֆա էֆ.ին Նիզամիյէ խազինէսինտէ 20466 ղ. մաթլուպընընը թէսվիյէսինէ տարը Հալէպ վիլայէթինէ եազըլան հէվալէնամէ գազաէն զայ օլտրը ճինէթլէ, հէր քիմին եէտինէ կէնիմ իսէ թարիխը իյտան 15 կիւնէ գատար Մուհասէպաթ տարէսի Շնճի չիւպէսինէ թէսլիմ էյլէմէսի վէ խրիմէտինի հատէ զայան տիկերի թէրգիմ ու ֆթա օլընաճաղը, վէ մուախէտէրն զու հուր իտէնէք օլուր իսէ ամէ ու իթիբար օլընմայաճաղը իլան օլընը։ 3—3

* * *

(13) Ասաքիրը Շահանէ մուայյէնաթը իչիւն Նիզամիյէ էրզագ անպարընա միւպայէա օլընաճագ օյան 125000 զրյէ շէքերին պէհեր գրյէսի 103 բարատա թալիպի էօնտէսինտէ օլուպ թըշրինը էվվէլը Բուսխին Զ1ինճի չարշէնպին կիւնիւ զարարը գաթիսի վէրիլիպ 22ինճի բէնճշէնպին կիւնիւ 100ատ 5 թէնզիլ գապուլ իտիլէճէկինատէն, մէզքիւր շէքերին իթասընա թալիպ օլանլարընը՝ մագամը Սէրասքերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէմէլէրի։ 3—3

Իմամը ազէմ Բատաուլլահու անիի էֆէնտիմիզ հազրէթլէրի վագֆընտան Խօրասան դազասընտա Խալիտէ վագը օլուպ 3 սէնէլիք պէտէլթը սապրգաը 120,500 ղ.տան իպարէթ պուլընան Նէհր իլ Իմամ իլէ Սօյլիք էնճարընընը 11 կիւնէ գատար զարարտատ մուամէլաթը իճրա օլընմագ իւզրէ 308 սէնէսի իյլուլընտան 311 սէնէսի ազսթօսը նինայէթինէ գատար 3 սէնէլիկինէ 102,500 ղ.ա բէյ սիրիւլտիկի՝ Պաղտատ էվգաֆ մուհասէպէճիլիկինէն վարտ օյան 13 թըշրինը էվվէլ սէնէ 308 թարիխլի թէլգրաֆնամէտէ պէյան օլընմըշ օլարընտան, մահալը մէզքիւրէսյէ զամլա թալիպ օլանլարը՝ 100ատ 10 նինպէթինտէ թէէմին ազչէսինի միւսթահրպէն թարիխը իլանտան իթիբարէն մահը Բուսխինն 19ընճը կիւնինէ տէկին Տէրսաատթէճ Էվզաֆը Հիւմայուն մուհասէպէի ումումիյէ իտարէսինէ վէ մահալինճէ մէճլիսը իտարէյէ միւրաճաաթ էյլէմէլէրի լյան օլընը։

15 Թըշրինը էվվէլ 308 3—3

Ռէչատէլու չէյին Անմէտ Բէուֆ էֆ.նին սէնէ 310 վէ 11 Նիւմէրօլը իյամ մուճիպինէ սարրաֆ Մուրատիէֆ մահքիւմունպին տէյին օյան մալիւմ էլ մըգտար մէպալիդին թէէմինը իսթիկֆասը ղընընտա Զէնկէլ գարէյէսինտէ Գալտրրրմ եօլընտա Զ հնիւմէրօ իլէ մուրագամ մուգաթաապը պաղ մա քէօչք 48 սէհիմ իթիպարըյա միւթէսարրրֆի օլտրը 45 սէհիմնէն 24 սէհիմի թարիխը իյանտան իթիպարէն 15 կիւն օսնրա պիլ միւզայէտ՝ ֆիւրուխթ իթիտրիլէճէյի Պէյօղլու պիսայէթ մահքէմէսի իճրա մէմուրիյէթի ճանիպինտէն իլան օլընը։

17 Թըշրինը էվվէլ 308

Սելանիք վիլայէթի տախիլինտէ Քէսէնտրէտ գազասընը 80000 ղ. պէտէլը սապրգը զէյթին էօչրինն 308 սէնէսինէ մահսուպէն 20000 ղ. պէտէլ իլէ Թըշրինը էվվէլին 14իւնճիւ կիւնիւ գարարատէսի չէքիլիպ, նիզամէն մուայյէն օյան պիր հաֆթանընն միւրուրինտէ իհալէի գամիկսինին իճրասը մուգարրեր պուլընմըշ օյտրընտան, զամմ իթմէք իսթէյէնէրին՝ ինգրզպի միւտտէթտէն էվվէլ մահալինտէ վէ եաստ Մալիյէ Խազինէի ճէլիլէսինտէ Աչար վէ Բուսուսմաթ իտարէի ումումիյէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի։

17 Թըշրինը էվվէլ 308

ԷՎԳԱՖԸ ՀԻՒՄԱՅՈՒՆ

Թէքբար իլան իլէ թաղեիրը մուամէլաթ օլընմայա գատար, եանի նագտ իլէ ֆիրուխթ օլընմագ գահտէսի վազ զէլընընմայա տէկին եաընրզ մահլիւլաթը վագֆիյէտէն հիսէտարանին հասպէլ նիզամ պիլա միւզայէտ թէֆվիվ իտէճէքլէրի հիսէլի սէքնալէրին նրաքը մէճիտի 19 ղրուշ վէ նրաքը տիկերի Խազինէի Էվգաֆը Հիւմայունն սուրէթ վէ սերկի վէ գուրմը իլէ սաթրաճագ տրը։ Թամմ հիսէլի օյուպ տա պիլիզայէտ սաթրլանլարը մուաճճէլէսինին նրաքը լիրա 100 ղրուշ հիսապբյա լիրա օյարագ, վէ տիկէր նրաքը քէզալիք սուրէթ վէ սերկի գապուլիյէլ իհալէ գրյընճաղընտան, պուգապլտէն սաթիզզիքր մանիլաթրն մուայյէն օյան 4 հաֆթա միւտտէթը իլանընտան Յինճիւ իլան միւտտէթի օլան իչպու 308 սէնէսի թը.էվէլին 12ճնի կիւնինտէ իթիպարէն մահը մէզքիւրընը 19ճնը բազար էրթէսի կիւնինտէ գատար թալիպ օլանլարը՝ գրյմէթը մուխամմէնէլէրինին էօչրինտէ միւսավի թէէմին ազչէէրիյլէ պէրապէր Մանիլաթ իտարէսինտէ միւրաճաաթ իթմէլէրի լազըմ կէլէճէկլի՝ Յինճի տէֆա օյարագ իլան օլընը։

..15 իլա 31, միւքէրրէր 31, 31, 31 ..114918 (1) — Սուլթան Պայազիտ ճատտէսինտէ Պաղիւտատատ աղաը վէ Շահ սուլթան վազքիւրընտան թախմինէն վէ թէրպիէն 1017 մէթրօ արատա մէպին 17 օտա վէ 3 սանտրգ օտաը վէ 4 սուֆա վէ 1 համմամ վէ պիր մաթպախ վէ 1 ախբը վէ 2 գույու վէ 2 մահզէն վէ 3 չուվալտրզ մախէզիզ վէ 1330 մէթրօ տէրուսնինտէ պիր օտայը հավի պաղչէ վէ Թահթընտա 11 պպպ սէնէվի 1180 ղրշ. քիրաը տէքեաքինի միւթէմիլ ախչապ վէ քեարկիր գօնաղրն սիւիւս հիսէսի. մունատիսի Նազիֆ։

..5 ..12500.— Թօքխանէտէ Գազանմը մահալլէսինտէ Ախբը օսգաղընտա Տարէնտելի Մէհմէտ Իզզէթ բաչա վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 114 մէթրօ արսատա մէպին 6 օտա վէ 2 սուֆայը միւթէմիլ պիր պպպ ախբրը նրաքի հիսէսի. Հաճի Անմէտ։

..16 ..2384. — Գոգատտա Սէքքանպաչը Եագուպ աղա մահալլէսինտէ Գալյայը օսգաղընտա Պազիրկեանզատէ Մէհմէտ չէլեպի վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 91 մէթրօ պիր գրթա արսանրն սիւիւս հիսէսի. Անմէտ։

..59 ..2500.— Սարրաֆխանէտէ Տիւկէրզատէ մահալլէսինտէ Խաֆֆիխանէ տէրուսնինտէ Հարէմէյն կէտիքեաթրնտան թախմինէն վէ թէրպիէն 22 մէթրօ արատա մէպին քեարկիր պիր պպպ տիւքքեանրն միւք մա կէտիք նրաքի հիսէսի. Իօրիւնիւ Անմէտ։

..2 ..1000.— Ագաարայտա Օրուճ Ղազի Իսմայիլ աղա մահալլէսինտէ Պէյ Օտալարը օսգաղընտա Մէհմէտ պէյ վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 60 մէթրօ տէրուսնինտէ 1 գույուը միւթէմիլ պիր գրթա արսանրն բուպ հիսսէսի. Նազիֆ։

..71 ..2000։— Ֆէնէրտէ Թէվգիի Ճաֆէը մահալլէսինտէ Քիրէմտա օսգաղընտա Միւնգարիզատ Ապտուլլահ էֆֆէնտի վագֆընտան պէրմուճիպը չաբ 136 գրա 6 բարմագ պիր գրթա արսանրն 5 հիսէտէն 1 հիսէսի. Հաճի Անմէտ։

..23..1167.— Ագաարայտա Ղուրբպա Հիւսէյին աղա մահալլէսինտէ չէքերճի օսգաղընտա մէրհում Անմէտ էֆ. վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 235 մէթրօ պիր գրթա արսանրն 6 հիսէտէն 1 հիսէսի. Հաճի Անմէտ։

..14, 16 ..10002. — Թօքխանէտէ Այան Բաչա մահալլէսինտէ Զէյմ Սրգասը օսգաղընտա թախմինէն վէ թէրպիէն 91 մէթրօ արսատա մէպին 3 օտա վէ 2 սուֆա վէ 1 գույու վէ 7600 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիրպիրինէ մութթաապը 2 պպպ մէնզիլին սիւիւս հիսսէսի. հաճի Օսման։

..29 ..7500.— Գաբանը Տագիդտէ Խօճա Խալիլ Աթթար մահալլէսինտէ Իճատիյէ ճատտէսինտէ Ճիմչիտ Սիւլեյման չավուշ վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 75 մէթրօ արսատա մէպին 5 օտա վէ 2 սուֆա վէ 1 գույու վէ 22 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ նիմ քեարկիր պիր պպպ մէնզիլին նրաքի հիսսէսի. Հիւսնի։

..13 .. 7252.—Զէնկէլ գարկէսինտէ Քէօբրիւ օսգաղընտա Սուլթան Ապտիւլ Համիտ Խան վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 21940 մէթրօ տէրուսնինտէ 91 մէթրօ մահալտէ 2 պաղչէպան օտասը վէ 3 գույու 1 հավուզը միւշթէմիլ պիր գրթա պօսթանրն 250 սէհիմնէն 18 սէհիմ 1 բուլ հիսսէսի. Նազիֆ։

.. 13..6000.— Գաբանը Տագիդտէ Խօճա Խալիլ Աթթար մահալլէսինտէ Աթլամա Թաշ ճատտէսինտէ Հաճէէ Սալիհէ հանում վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 68 մէթրօ արսատա մէպին 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 19 մէթրօ մաթպախ մահալի վէ 36 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պպպ մէնզիլին նրաքի հիսսէսի. Հիւսնի։

..5 ..6250.— Գում Գաբուտա Թավաշի Սիւլեյման աղա մահալլէսինտէ Սութերազիսի օսգաղընտա Քիւրքճիպաշը Սիւլեյման աղա վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 68 մէթրօ արսատա մէպին 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 45 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պպպ մէնզիլին բուպ հիսսէսի. Հաճի Հիւսեյին։

..50 ճէտիտ ..5000.— Իսկիւտարտա Սէլամի Սալի էֆ. մահալլէսինտէ Տաղ Համմամը գարաղօլխանէսի օսգաղընտա Մաթպախ Էմինի էյհաճճ Սէլիմ աղա վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 91 մէթրօ արսատա մէպին 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 1210 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պպպ մէնզիլին պիւթիւնիւ. Հաճի Անմէտ։

..24 ..5000.— Պալաթտա Հըզըր Զավուշ մահալլէսինտէ Եէնի օսգաղատա Շեխ Մէհմէտ բաչա վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 135 մէթրօ պիր գրթա արսանրն պիւթիւնի. Հաճի Անմէտ։

..10 ..4500.— Իսկիւտարտա Մուրատ բէիս մահալլէսինտէ Քէօբրիւլիւ օսգաղընտա Սիւլեյման բաչա վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 76 մէթրօ արսատա մէպին պիր օտա վէ պիր գույու վէ 826 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պպպ մէնզիլին 3 բուպ հիսսէսի։ Հաճի Մահմուտ։

..39 ..41..4000.— Իսկիւտարտա Իսանիյէ մահալլէսինտէ Սուլթանիյէ օսգաղընտա Սուլթան Օսման Խան վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 136 մէթրօ արսատա մէպին 5 օտա վէ 2 սուֆա վէ 1 միւշթէէք գույու վէ 152 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ 2 մէնզիլին նրաքի հիսսէսի էմին աղա։

.. 17.. 4000.— Մէվլէվի խանէ գաբուսընտա Թէբուս մահալլէսինտէ Եէնի Զէյմ օսգաղընտա ալարըզ վագֆընտան թախմինէն վէ թէրպիէն 76 մէթրօ արսատա մէպին 2 օտա վէ 1 գույու վէ 152 մէթրօ պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պպպ մէնզիլին պիւթիւնիւ. Իօրիւնիւ Անմէտ։

(1) Ճիւմէլէրին պալարընտա իլք հիզատա պուլընան բագալարը՝ մահալիւլաթրն նիւմրօլարընը վէ իքինճի հիզատա քիլէր գրյմէթը մուխամմէնէլէրինի պիտիրմէքտէ սիրէլր։



ԱՆԱՏՕԼՈՒ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

1892 Հոկտ.ին 20սինտէն իթիպարէն

Ա.ԶԻՄԷԹ

ԹՐԷՆ ՆՕՄ.	29	2		24		4	6
ՍԹԱՍԻՕՆ	Էշտա վէ Թօլճու.	Թօլճու.		Էշտա վէ Թօլճու.		Թօլճու.	Թօլճու.
	Սպհ.			Ագշմ.			
ՔԷՕԲՐԻՒՏԷՆ	1 50	3 45		7 35		10 30	11 30
Հայատար բաչա միւվ.	2 15	4 10		8		10 55	11 55
Հար.	2 31	4 20		8 13		11 05	12 05
Գէզլլ Թօբրագ	— —	4 28		8 22		11 13	12 13
Ֆէէ. քէօշկի	2 41	4 32		8 26		11 17	12 17
Կէօղ Թէբէ	— —	4 37		8 31		11 22	12 22
Էրէն քեշ	2 49	4 43		8 36		11 29	12 29
Պօսթանճը	2 57	4 50		8 43		11 36	12 36
Մալթեբէ	3 09	5		8 56		11 47	12 47
Գարթալ	3 23	5 13		9 11		12	1
Բէշնոկբ միւվ.	3 33	5 21		9 21		12 08	1 08
Հար.	3 41			9 29			
Թուզլա	4 03			9 53			
Կէյպիզ	4 27			10 20			
Տիլ Իսկէլէսի	— —			10 44			
Թավշանճըլ	4 58			10 57			
Հէրէքէ	5 09			11 12			
Դարըմճա	— —			11 39			
Թիւթ. Զիֆթլիք	5 46			11 55			
Տէրինճէ	5 55			12 08			
ԻԶՄԻՏԻ միւվ.	6 10			12 26			
Հար.	6 25						
Գեչիրլիք Տէրպէնտ	6 59			Ագշմ.			
Սապանճա	7 24						
Ատա Բազար	7 47						
Կէյվէ	8 31						
Աք Հիսար	8 52						
Մէքէճէ	9 21						
Լէճքէ	9 47						
Վէզիր-խան	10 21						
Պիլէճիք միւվ.	11 05						
Հար.	11 15						
Գարաքէշ	12 20						
Պոզիւք	12 51						
Ին Էօնիւ	1 30						
Զուգուր Հիսար	1 59						
Էսկիշէհիր միւվ.	2 38						
	Ագշմ.						
	Գթը Ղ. 122						
	Սպհ.						
Էսկիշէհիր Հար.	11 30						
Աք Բունար	12 25						
Ալբ քեշ	1 13						
Պէյլիք Աբբր	2 08						
Սարբքեշ միւվ.	3 22						

ԱՎՏԻԹ

ԹՐԷՆ ՆՕՄ.	1	3	21	5		28	
ՍԹԱՍԻՕՆ	Թօլճու.	Թօլճու.	Էշտա վէ Թօլճու.	Թօլճու.		Էշտա վէ Թօլճու.	
						Ագշմ.	
Սարբքեշ Հար.						9 20	
Պէյլիք Աբբր						10 36	
Ալբ քեշ						11 38	
Աք Բունար						12 18	
Էսկիշէհիր միւվ.						1 11	
Էսկիշէհիր Հար.						Սպհ. 11 45	
Զուգուր Հիսար						12 26	
Ին Էօնիւ						1 02	
Պոզիւք						1 37	
Գարաքէշ						2 12	
Պիլէճիք միւվ.						2 53	
Հար.						3 03	
Վէզիր-խան						3 35	
Լէճքէ						4 10	
Մէքէճէ						4 40	
Աք-Հիսար						5 05	
Կէյվէ						5 29	
Ատա Բազար						6 18	
Սապանճա						6 34	
Պէչիրլիք Տէրպէնտ						7 01	
Իզմիտ միւվ.			Սպհ.			7 33	
Հար.			1 30			7 48	
Տէրինճէ			1 50			8 03	
Թիւթ. Զիֆթլիք			2			8 11	
Դարըմճա			2 15			— —	
Հէրէքէ			2 43			8 46	
Թավշանճըլ			2 59			8 56	
Տիլ Իսկէլէսի			3 10			— —	
Կէյպիզ			3 42			9 33	
Թուզլա			4 06			9 55	
Բէշնոկբ միւվ.			4 27			10 18	
Հար.	1 49	3 12	4 35	9 02		10 28	
Գարթալ	2	3 23	4 47	9 12		10 42	
Մալթեբէ	2 12	3 35	5 01	9 25		11 01	
Պօսթանճը	2 22	3 44	5 12	9 35		11 14	
Էրէն Քեշ	2 32	3 54	5 24	9 45		11 27	
Կէօղ Թէբէ	2 36	3 58	5 28	9 49		— —	
Ֆէնէր քէօշկի	2 42	4 03	5 33	9 54		— —	
Իրդրլ Թօբրագ	2 46	4 08	5 38	9 59		11 39	
Հայատար Բաչա միւվ.	2 51	4 13	5 44	10 04		11 45	
Հար.	3	4 25	5 55	10 15		12 05	
Բէօբրիւյէ վարօր միւվ.	3 25	4 50	6 20	10 40		12 30	

ԷՔՍԲՕՐ–ՖԷՐՊԱՆՏ

ԻՍՊՐԱՃԱԹ ԻՍՂԻՒՆ

ԱԼԷՄԱՆ ՖԱՊՐԻԳԱԼԱՐԸ ՇԻՐՔԷԹԻ

ԱՆՕՆԻՄ ԳՈՒՄՐԱՆԵԱՆԸ.— Տէրսաատէն շէսպէսի

Բէրաքէնտ հէր Նէվի մաքինա վէ հէր իշէ մախսուս թէքմիլ մաքինալար ֆիւրուխթ վէ թէտարիք օլունը։ Մէսելա, տէմիր ֆապրիգալարընա, պրնկր ֆապրիգալարընա, տէյիրմէնէրէ, մաթպաալարա, պիրա ֆապրիգալարընա, իրլիք վէ գումաշ Ֆապրիգալարընա վէ սաիրէյէ մախսուս թէքմիլ մաքինալար։

Էլ Էտէկ.ԱԹԸ. տիւզ. տէօրթ քէօշկ, եուվարլադ վէ զայրիհիւմ ԲՕԹՐԷԼԼԷՐ վէ ԻՇԼԷՆՄԻՇ ՏԷՄԻՐ։ Սու եօլլարը վէ պորու տէլիքէրի վէ սաիրէ իչիւն հավա կազը ՄԱՆԷՍՄԱՆ ուսուսի ՊՕՐՈՒԼԱՐ։ ԲԷՐԻՆՃ, ՊԱԴԸՐ, ՏԱԼԿԱԼԸ ՍԱՃ, ԶԻՄԷՆԹՕ, ԱՍՖԱԼԹ, ԳԱԹՐԱՆԼԸ ՄՈՒԳԱՎԱ, ՊՕՃԱԼԱՐ։

ԷՄԹԱԱԻ ՖԷՆՆԻՅԷ

Հավա վէ սու կազը թուլումպալար, Լամպալար վէ Ավիզէլէր։ Ա.յարը վէ երիմէզ պէյալը տէմիր Սօպալար։ Խտարէլի Օճագլար, վէ զայրիհիւմ վէ զայրիհիւմ։

Նէվը ալէատան օյան պու. էմթ ատանդն էհվէն ֆիյաթլա ֆիւրուխթ օլունաղը տէքօղիթօ վէ սերկիի տախմիսի։

Գալաթատա, Բէշշէմակ Բազարընտա Թոճարէթ խանընտա (Ռէժիմնին էսկի մահալի)։

Միւհթէրեմ էհվալինին լութֆէն կէլիպ սերկիի մէզքիւրը զիյարէթ իթմէսի բէճա օլունը։